


ԳԵՂԱՄ Տ. ԿԱՐԱՊԵՏԵԱՆ

Հռղային Հարցը  
Հայութեակ Նահանգներու Մէջ



Յառած մատուցուած մատուցուած մատուցուած  
Հայութեակ Նահանգներու Մէջ



333
4-29

ՀՐԱՑԱՐԱԿՈՒԹԻՒՆ

Հ. Տ. ԳԱՐԱԿԱՎՈՒԹԵԱՆ

Խ. ՇՈՒՐՈՒ

1911



333  
4-29

618

# ԳԵՂԱՄ Տ. ԿԱՐԱՊԵՏԵԱՆ

(ՄՈԽԵ ԵՐԵՎԱՆԻ ԱՆԴԻ)

5802 6932

## ՀՈՂԱՅԻՆ ՀԱՐՑԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱՀԱՆԳՆԵՐՈՒՄ ՄԷԶ

2001.

1910 ԴԵԿ. 10 Կ. ՊՈԼԻՍ



Տպագրութիւն՝ «ԱԶԱՏԱՄՈՒՐՑ» Բ



# ՀՈՂԱՅԻՆ ՀԱՐՑԸ

Կ. Ա. Մ.

## ԱՐՈՒՆ-ԱՐՑՈՒՆՔՈՏ ՎԵՃԸ

ՀԱՅԵԱՅՔ ՖԸ ԽՆԴՐՈՅՆ ԵՒ

ԻՐ ՇԱԴՄԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐՈՒՆ ՎՐԱՅ

Յայսնի է թէ հողային վէճը օսմանեան երկրին մէջ բոլոր հողագործ աղքարնակութիւնները շահազրգող ընկերային մեծագոյն հարցերէն մէկն է, որ արդարեկը կարօտի արմատական լուծումի մը։ Նրատառակ չունիմ քրքրել այս բարդ ու շատ խոչոր հարցը իր բոլոր երեւոյթներով, ինչ որ իմ ձեռնհասութենէս վեր է, այլ կը փափաքիմ տալ կարդ մը վիճակագրական տեղեկութիւններ՝ միայն հողագործներու յատուկ՝ ծանօթ հողային գրաւումներու մասն՝ ձեռք բերուած տեղեկութեանց չափով և հակիրճ տեսութիւն մըն ալ թոռան երայեալ Քիւրտերու արգի դրութեան ու վիճակին վրայ, որոնք իրք համարնակից Օամանցիներ, արժանի են ուշադրութեան և հետաքրքրութեան և դեր ունին այս վէճին մէջը։

Հետեւարարնախ պիտի սկսինք հայկական հողային թալանէն, որ մեզի համար ամէնէն կենսակոն խընդիրներէն մէկը կը կազմէ, և որունիանմիջական կերպով կապուած են հայ երկրագործութիւնը ու պետական շահը։ Հողագործ տարր մը, որուն կեանքը հողին շաղուած է, հողով կը սնանի, հազարանց տարի անով պահեր է իր գոյութիւնը, իր պատմութիւնը, տարակոյս չկայ թէ — առանց հողի՝ դատապարտեալ մըն

է, ինչպէս այսօր, անօթի և չքաւոր՝ տառապելու, ցրուելու և կորսուելու:

Դիտենք թէ նախորդ բանասղետական շրջանին՝ արընքամ վիճակներ ստեղծուեցան հայաբնակ գլխաւոր նահանգներուն մէջ, որոնք աւարառութեան թատր դարձան, զիտենք թէ հողային գրաւումներն ու յափշտակութիւնները ուղղուեցան ամէնէն աւելի հայւպատիան կալուածներու դէմ: Իրաւ է թէ ուրիշ հողագործ աարեր ալ վեասուած են, ինչպէս բայեայ Քիւրտեր, Ասարիններ և այլն, սակայն հայերուն դէմ եղած հաղածանքը մասնաւոր քաղաքականութեան մը արդիւնք ըլլալով, հետեւանքն ալ ամէնէն քայքայիչն եղաւ անոնց համար:

Քայքայիչ շրջանին, Հայերու շարժական թէ անշարժ կալուածներուն դէմ չարաչար յափշտակութիւնները աւելի ունեցած են նախ Պիթլիսի, Վանի, Մուշի, Տիարպէքիրի շրջականները ու յետոյ Կարնոյ, Խարբերդի, Սեբաստիոյ կողմները եւն, ու ալան թալանի այս բռնի գրաւումները կաղմեցին արդի վէճին մեծ հանդոյցը, որ երթալով ա՛լ աւելի պիտի կնճռուի, եթէ կառավարութիւնը չփութայ վարչային եղանակով արդարութիւնը վճռել: Եւ այս կարգադրութիւնը, ո՛չ թէ իր բացասիկ չնորհ մը նկատելով փութացուելու է, այլ անաչառապէս օրէնքի արամադրութիւնը գործադրերու առաջադրութեամբ, հիմնուած պետական հողային կանոններու և վաղեմի տիրապետութեան չա' ա՛որոշ և ողիվ սկզբունքներու վրայ:

Յայսնի է թէ՝ ինչպէս ամէն աել, նոյնպէս օսմաններն երկիրներու մէջ ալ անչարժ կալուածներու սեփականութիւնը և աիրապետութիւնը ասպահովուած է իւրաքանչչուր սեփականափրոջ անեցած կալուա-

ծագրերով և պետական արձանագրութիւններով , ըստ  
այսօ՞մ , արձանագրուած կարուածի և հողի գրաւումը՝  
բացարձակ յափշտակութիւն է : Իսկ ուր որ ալ պե-  
տական քափուի կանոնը չէ զործադրուած , դարձեալ  
օրէնքին նախատեսած արամագրութեամբ (հազգը  
գարար , են .) , անարձանագիր կարուածները կը  
պատկանին անոնց , որոնք ժառանդաբար ու գարե-  
ւոր տիրապետութեամբ վարած , պետական առուր-  
քերը վճարած են են : Հետեւաբար , չորաբաստիկ  
հաղածանքին ատեն , անկանոն եղանակով ու բոնի  
խուած հողերը չեն կրնար յափշտակողներուն օրինա-  
կան սեփականութիւնն նկատուիլ . որովհետեւ ըստ  
օրինի բանութեան զէմ միւրուր զեման , ու հազգը  
գարար և կարուածագրի զէմ անհատական վկայու-  
թիւն , պարզ մուրհակ եացն , նշանակութիւն  
չեն կրնար ունենալ :

Դործին լուծումը դժուարացնելու համար թիւ-  
րիմացութիւններ ալ եղան թէ՝ ցեղային ատելու-  
թիւններ կրնան ծագիլ , ինչ որ անուղիղ է և  
և սխալ է կարծել թէ հողային վէճի առթիւ բոլոր  
հայ եւ իրեւ հողագործները իրարու դեմ լարուած  
են , որովհետեւ սխալ է կարծել թէ բոլոր հայ և  
քիւրտ հողագործները ընդհանրապէս իրարու հետ  
վէճեր ունին :

Հողագուրկ ժողովուրդին հետ վէճ հանող եթէ  
կան՝ հողերը յափշտակող զաս մը պէկեր , աղաներ  
և անոնց նմաններուն հետեւորդներն են , ոչ թէ  
ամբովչ քիւրտ ու թուրք ազգաբնակութիւնները ,  
ինչպէս տարածայնուած է :

Եւ արդէն հայ հողագործները հողերու համայնացում  
կամ աւատական ընդհանուր հողատիրութեան ու ա-  
զարակներու գոյութեան ջնջում չէ որ կը պահանջեն .

երբէք : Զնայելով որ արեւելեան Անտառուի կողմերը, մանաւանդ Մուշի գաշտին մէջ գրեթէ ազարակներ չեն եղած, հաղիւ թէ քանի մը հաստ: Սակայն ժողովուրպը խնդիր չէ հանած և չի հաներ այն տեսակ հողերու համար՝ որոնք համայօժար ու կանոնաւոր առուծախով սեփականացուած են, այլ ինդիր հանած է ու կը բողոքէ, միայն, նախնիքներէն իր անվիճելի սեփականութիւն եղած և սակայն բռնակալ շրջանի յասուկ անորակելի ձնշումներով ու կեղեքումներով իրմէն խլուածներուն համար: Այս է ահա իր պահանջը և իր արդար դասը :

Այսօր, եթէ գաւառներու, հայտրնակ գիւղերու մէջ կառացուած քէօշքերով՝ չի թրլիկներու ապօրէն գոյութիւն մը կը ցուցադրուի, այս չի նշանակեր թէ անոնք վաղեմի սեփականութիւններ եղած ըլլան պէյերու, աղաներու ու սարաֆարներու:

Օրինակի համար, ինկատի ունենանք Մշոյ գաշտը, անոր 150է աւելի գիւղերուն մէջ, 20 և առ առաւելին 25 տարի առաջ միայն երեք ազարակներ կը գանենք, (անոնց ալ գոյութիւնը 30-35 տարի է), սուածին՝ Խարզոս, Մշեցի հաճի Առատ աղայենց, երկրորդ՝ Բշքէֆթեան-Նորակն, Ակնայ նահապետական ընկերութեան, և երրորդ՝ Շէխալրիմ, Մշեցի Կրոլնձօյեաններու, յետոյ գրաւուած Հաճի Ասատենց ժառանգորդներէ:

Մնացեալ զիւղերուն բոլոր եմլամ-արագին բնիկ հողագործներու ստացուածքն էին և են, սա տարբերութեամբ որ նախորդ շրջանի վերջերը առիթէն օգաւուելով աղաներ ու սարաֆարներ սննոնց մէջ մտան, գրաւումներ լրին ու աննշտած ժողովուրդին արցունքով-քրախնքով քէօշքեր բարձրացան:

Սսիկա ա՛յնքան կարկառուն ձշմարաւութիւն մըն

է, որ արհեւու պէս յայտնի է և որուն կը վկայեն քիւրա ու թուրք բոլոր խրդամիա քաղաքացիները, սրոնք գիտեն թէ գրաւուածները ժողովուրդի հալալ մալն են և զրաւողները երբեք բան մը չունէին հոն այդ շրջանէն առաջ, ո՛չ տուն, ո՛չ տեղ, ո՛չ արտ, ո՛չ ափ :

Ու պէտք է դիտնալ թէ զրկուած հողագործ տարրը՝ այսօր իր հողերը ետ պահանջելով ո՛չ թէ զանոնք զրաւողներուն զրկանք ընելու կամ վիաս հասցնելու նպատակ ունի : Ամենեւին :

Ան, առանց հաշուելու թէ իր հողերը գրաւողները, զինքը զրկողները տասնապատիկ օգտուած են վաշխերով ու հողերս շահագործումով նու իր հողերը սամանալու համար՝ պարասատ է նոյնիսկ շապիկը ծախել ու վճարել՝ եթէ գրաւողը ո և է իրաւացի պահանջ մը կամ առնելիք մը ունենայ : Բայց եթէ պահանջ և իրաւունք չունի, և եթէ ունենայ աղ հասուցում պիտի ստանայ ա՛լ ո՞ր օրէնքով ո՞ր խղճով իր հողերը գրաւուած կը մնան: Զէ՞ որ բոնութեան շրջանը անցած է, չէ՞ որ իրենք ալ բազմավաստակ Օսմանցիներ են, թալլուած, թաղթպուած . . . իրենց առանձին նպաստ մը չտրուեցաւ, ո՛չ ոք հարցուց թէ՝ վաղուան համար հաց, հալաւ ունի՞ք . . . կ'աղաղակէ ժողովուրդը և չու իրաւամբ :

Կարեւոր և շահեկան ըլլալով՝ ամէնէն առաջ՝ նախորդ շրջանին տեղի ունեցած գրաւումներու էութիւնը պարզել, ինչ որ գործին տառւմնասիրութեան տեսակէտով ալ շատ հարկաւոր է, կը շտապիմ ամփոփել՝ այս մասին պատկանած ժողովրդական տեղեկագրերէ և զանազան աղբիւրներէ հանուած հետեւեալ եղբակացութիւնները :

## ԳՐԱԿԱՆԻ ՄՆԵՐԱԲ ՏԵՍԱԿՆԵՐԸ

Հողային թալանին եղանակները թէկ բազմազան են, բայց մենք հոս գլխաւոր քանի մը ձեւերը պատի ներկայացնենք, օրինակներով :

Ա. — Մուրհակաւոր անմուրհակ պահանջներու փոխարէն, սաղաֆով կամ մարապայութեամբ գրաւուածները, արժէքին  $\frac{1}{10}$  կամ  $\frac{1}{5}$  համեմատութեամբ :

Օրինակ .— 1) Մանավկերափ բերդ .— Հայերու թափուլի իրր 50 կտոր արտեր, չայլիրներ, ձիթահան մը, պարտէզ մը, որոնք մօտ 800 ոսկի արժեքով գրաւուած են. Համեանլր Մէհմէտ Սայիտ, Եռևուփ, Սպափ աղաներէ են, իրր 30-40 ոսկի փոխարինութեամբ :

2) Մշեցի ձեզայիր աղա և որդին Եռևուփ աղան իրենց զանազան առնելիքներու փոխարէն, չնչին դնահատութեամբ Աւազ աղբիւր և Մնծնուդ գիւղերու. Հայերէն գրաւուած են աւելի քան 100 կտոր արտեր :

3) Տիարպէքիրի թըրճըլ դիւզի Պապօշ Տատօյնան հայուն 200 ոսկինոց կալուածները 800 զրչի փոխարէն գրաւերէ Հազրոցի Պէտրի պէյը :

Բ. — Ապօրէն իլմուհապէրներով, կամ շնծումուրհակներով, շատ հեղ նոյնիակ հողի տիրոջ բացակայութեան կամ սպառնալիքներով հայերուն թագրիրը առնել տուած ու լինթիգալ ըրած են :

Օրինակ .— Կնճեցի Խսմայիլ ու եղբայրը՝ Փաշա աղաները, որոնք Մարաշգութի Խարապա գիւղը գրաւուած և ժողովուրդը ծառայի պէս կը գործածեն : Երկու տարի առաջ՝ ինչպէս զրկեաները կը յայտարարեն՝ գեղին և Խիմթիար Մէծլիսիի կնիքներով, որ սովորաբար իր մօտը կ'ունենայ եղեր Խսմայիլ, իլ-

մուհապէրներ կը շինէ , անալ կինձի Տէվթէր Խագանիի մէմուրին կը դիմէ , որ իր բարեկամն էր և Խարապացիներու հողերը իր անուան խմթիգալ կ'ընէ , անկէ վերջ քանի մը հայ տուներ ալ գեղէն կը վասրէ և այլն :

2) Պուլանրգ .—Մալաքեանդ գիւղի Հասնանլը Սիւլէմանի Խւսուֆ աղան՝ Ռէս Յարէ Պետրոսեանը (որուն ընդարձակ հողերը իրր 1000 սակի կը գնահատուին) բռնի մարապա կ'ընէ իրեն՝ 80 սակիով , զոր սաւագով 160ի կը բարձրացնէ . Յարէն և անոր հօրեղբայրներուն տեղ ալ՝ ուրիշ մարդիկ կոր տանելով՝ կնիքներ փորել կուսայ ու մուրհակը կը պատրաստէ : 1323ին Խւսուֆ աղա հողերուն ամբողջ հասոյթը կը տանի և կը խլէ Յարէի տաւարները , տուները և ամենարգաւանդ հողերը , որոնցմէ՝ միայն 1325ին իրր 600 քիլէ արմտիք շահած է , ի բաց առեալ առաջինները :

3) Բաղէշ , Խըմպըլ Զուր . — Ալէքսան Աբրահամինանը զուրպաթ գանուած ասեն , Բաղէշցի Խւսուֆ աղան չնչին գումարով՝ մը գրաւած է անոր արակերը :

Դ . — Ո և է ձեւով գեղէ մը քանի մը արտ ձեռք անցուցած և ապա բոլոր գեղին տիրացած :

Օրինակ՝ Խալիբեցի Հիւսէյն աղան կելիէկենըման և կելիէ-մատուր գիւղերու ամարանոցներուն մօտ 2 արտեր կը յաջողի բափու ընել : Հիմա բոլոր հողերը իմո են ըսելով՝ կըսպառնայ հայերը վտարել իրենց գեղերէն :

2) Ճալրանլը Հայտար աղան բռնի քանի մը արտեր ձեռք կ'անցունէ Ագրակէն , որու հայերէն 4 երեւելինները իր ծառաններէն սպաննուած էին և Հայտարը շատերը կը թալլէ գեղին մեծ մասը կը

գրաւէ ,ուր քէօշք կառուցած և հիմայ կը տիրապետէ :

Դ . — Բացարձակ ու յայտնի բոնութեամբ գրաւուածները : Ասոնք անհամար են , ի բացառեալ ուրիշ վիլայէթները , որոնց մանրամանութեանց ծանօթ չենք , Պիթլիսի վիլայէթին և Մուշի սանձադին ամէն կողմերը գրէթէ հարիւրաւոր զիւղերու մէջ մեծ համեմատութեամբ գրաւումներ կան :

1 . Օրինակ . Մշոյ դաշտ , Զուգուրի Աւազաղբիւր զիւլէն Թղեցի քրաեր գրաւած են 54 արտ , արօտավայր , 22 տուն , 2 ախոռ , 1 մարագ , 2 պարտէղ , իրը 1000 տէօնում են . :

2 . Մշոյ գաշտ , Քոլոսիկ գիւղ . Պալաքլը Ֆարիս աղային և իր ազգական քրաերուն կողմէ բռնի և սալաֆով գրաւուած են Հայերու 95 արտեր , 12 տուներ 4 գոմ , 4 մարագ , 7 ախոռ , 7 կալ , 2 այզի , 1 ջրաղաց են . :

3 . Խութ , Շէն գիւղ . Գործվարցի Սըլօ Ֆարիս կըսպամնէ Սատուածատուրը , կր գրաւէ անոր բոլոր հողերը , և Ս . Աղբերիկի արտերը : Ասոնցմէ զատ մընացող 26 անուոր հայերուն ցանքերը կիսրար ըրածէ , սարկօրէն ծառայեցնելով իրեն :

4 . Խասորի (Սասուն) Մաշկաթ գեղի Պալաքլը Խասօյի Մահմուտ ելն . սպաննեցին Արթինեան Կիրակոսը և իւրացուցին տուներն ու հողերը , գրաւելով նաեւ բոնութենէ փախած 16 հայ աներուն բոլոր կալուածները :

5 . Կինճ-Ճապաղուր Զէվլիկ , Դէպին ատեն այս գեղը սպաննուած են 57 այր և կին , 15 անուոր հայեր փախեր են , անոնց 29 արտեր ու չայիրներ (իրը 2190 արտավար) 13 տուն , 32 մարագ , գոմ , ախոռ են . գրաւուած են Մէյֆօ , Աղիզ , Խուրչիա պէկերուն և Մօնլա պէշլիրի կողմէ :

6. Հաղղօ 1894ին տասը Բագրանյլը քրտեր կրտպաննեն Մկրտիչ կ. Սիմօնեանը, որուն հայրը գանգատի համար Զիլանի Շէխին կը դիմէ, որ կը վոնտէ զայն : Ասկէ ետքը Բագրանցիք-Ռէշքոթանցիք կրկին կը յարձակին թալան կը տանին 114 գոմէ, եզ. կով, 300 սոկիի ապրանքներ, 1800 ծառեր 1897ին կրտպաննեն եղբայրը Ստեփան Էֆէնտին և եը զրաւեն իր 7 ապարակները (իրր 5000 տէօնում) :

7. Խնուս, Եահեա գիւղ. տեղւոյն 28 սննդոր հայերու 140 արտերն ու չայիրները (2025 տէօնում) և 47 շէնքերը բռնի զրաւած են նախորդ շրջանին հոն մուտ գտած Ալի, Մէթօ, և Սայիտ աղաներ են . :

8. Տիարապէքիր .— Սիլվան, Էօմէրա գիւղ, Սէտախնի գիւղին Մէհմէտ քեահեան 1900ին բռնի զրաւած է նոյն գեղացի Սարգիս Տ. Ղաղարեանի արտերը, արօտավայրերը ևն՝ իրր 7200 արտավար : (95ի գեղքերուն Սարգիսի ընտանիքի անգամներէն քանիները սպաննուած էին ու մնացածները փախած ապաստանած Աղամին գիւղը ևն .) :

Ե. Սահմանակցութեան սպարուակով բռնի զրաւումներ :

1. Օրինակ .— Պուլանը, Լիլ գիւղ, Հայերու թափույի սեփականնութիւնը եղած 400է աւելի տրտեր-չայիրներ, որոնց տուրքը հայերը կուտան՝ զրաւուած են դրացի կորո գեղի Զէրքէզներէն :

2. Մշոյ գաւշափ Ցրօնք գիւղի հայերուն թափուով սեփական արօտավայրը՝ իրր 1000 տէօնում, զրաւուած սահմանակից Զօրավայ գիւղի քիւրաերէ, տուրքը հայերու վրայ :

Զ. Խաֆիրութեան սպարուակով զրաւումներ : Սասուն, Մօտկան, Ղարզան և այլ լեռնային գա-

ւասներու մէջ՝ նախորդ շրջանին, քիւրտ աշայիր-ներ հայերը իրք սորուկ նկատելով, խաֆիրութեան բանապետական տուրքեր կ'առնէին. Սահմանա-դրութիւնը ջնջած է այդ հակապետական տուրքերը, սակայն կարգ մը խաֆիրառուներ շարունակեցին ի-րենց բանի գանձումները ու երբ բողոքուեցաւ՝ տե-ղական իշխանութիւնը քիւրտերու յերիւրանքներուն արձագանք ըլլալով, պատառիսանեց թէ առնուածք հողային տուրք—ինարէ և—այսինքն Հայոց հողերը քիւրտերուն կը վերաբերին . . . :

Այս մտքով Հաղղօյի Փափուր գեղացի աւազա-կապեա կենծօն և իր տղայ ազիզը հերու սպաննել սուած են նոր-գեղի Ռէս Շարօն (Հայ մը) երբ ասիկա չէր ուղած իր և գեղացի Հայոց հողերը անսնց անուան ինթիգալ ընել: Ինարէի այն յերիւրանքը խաֆիրառուներուն նոր զրգիռ մը եղաւ Հայոց հո-ղերը իրենց վրայ ինքիզալ ընելու, մանաւանդ որ կը տեսնեն թէ տեղական դատարանն ալ իր բար-եացակամութիւնը չի խնայեր այս մասին . . . ինչպէս պիտի տեսնենք յետոյ՝ անոր արծակած վճիռներէն:

Օր. 1) Պալաքլը Շէկօ տան քիւրտերը Սասնոյ Արծուիկ գիւղի խաֆիրառուներն էին. նախորդ շրջանին կը սպաննեն Խաչատուր Մխիկեանը ու Յով-սէփ Գասպարեանը, վերջինիս հայրն ալ կը սպան-նուի Մաշկաթցի քիւրտերէ, որուն հետեւանքով իրը 13 անոր հայեր կը փախին ու անսնց հողերը կը զրաւուին:

2) Բռնաշէն գաւառ, Պալաքլը Սալիմ, Իպ-րահիմ, Միրիսօ, Ողէր և լն. քիւրտերը գրա-ւեր են Շահվէրախ գիւղացիներու արտերը, Հայերէն մաս մը փախած են, մնացածներն ալ քիւրտերու ծառայութեան մէջ՝ կիսրար լուծք կ'ընեն և լն. . :

4) Շիկալինք գեղէն փախած են 10 անուոր հայեր, ու Պալաքցիներ զրաւած են անոնց ամէն ունեցածները : Պալաքցի Հրվտօ Շաքիրի աղաքը հատեւէ ետեւ կը սպաննեն Մակար Յակոբեանը և Զաքարը, զրաւելով անոնց աներն ու հողերը են :



### ՏԵՂԱԿԱՆ ԴԱՍԱՐԱՆՈՒ

#### ՀԱՍՏԱՏՈՒԱԾ ԳՐԱԿՈՒՄՆԵՐ

Է .— Օրինական հանգամանքէ զուրկ ո՛ւ և է թղթով կամ անընդունելի վկայութիւններով Հայոց գէմ բացուած հողային դատերը ի նպաստ յափշտակողներու վճռուած :

1) Հերու՝ Սասնոյ Կէօսրէքցի՝ Աշօ սկին Ֆէրօ անուն քիւրտ մը 1293 թուակիր թուղթ մը կը ներկայացնէ Մշոյ դատարանին, իբր Հեթենք գեղին հողերու ինարէին թուղթը, որով զիւլին բոլոր կալուածները իրեն սեփականացուած է եղեր են (պէտք է զիտնալ թէ այս թուղթը բափուի կալուածագիր մը չէ)։ դատարանը առանց լսելու հայերուն օրինաւոր առարկութիւնները՝ կը վճռէ թէ Հեթինկի հողերը Ալօյին սեփանութիւններն են, ա՛յն Հեթինկին, որուն 4-5 երեւելիները 18-20 տարի առաջ խափիրութեան պահանջները մերժելուն համար սպաննուած էին, զիւլ մը՝ ուր կանգուն ու խանգար երեք եկեղեցի ու գերեզմանատուն կան դարերէ հետէ Հայերէ բնակելի :

(Այս դատը սակայն թեէմիզէն նազս եղած է) :

— Կարգ մը քբտեր ալ այս տեսակ դատ մը բացին Դժպատրիկի հայոց գէմ, ու շահեցան, տեղական դատարանէն, թէն բեկուեցաւ թեկմիզէն :

Խափիրառու աղաներ սկսած են ունձդութիւններ

ընել նաև Քոր-Երիցանք, ուր այս տարի հողային վէճերավ երկու հայեր սպաննուեցան. Կելիկսզան, ինչպէս և Փամնքի ու Հաղպօյի այլեայլ գիւղերու դէմ:

Բ. — Անհատական շինծու վկայութեանց վրայ Հազզը Գարարի իրաւունք ասպով քրտերուն, նոյն խոկ թափուի գիւղերու գրաւումները. —

1) Տաարոգոմ գիւղ, սեփականնութիւն Մշոյ Ա. Յովհաննու վանքին, ուր իբր 20 տան Հայեր կային, հողերը կանոնաւոր թափուով 38 տարի առաջ դնած էին մալուխիքէն օրինաւոր աճուրդով ու բնիկ Հայերու բոլոր կալուածներն ալ թափու եղած էին, մինչ ո՛չ մէկ տրձանազրութիւն կար քրտերու անուան: Էմլուքը, աշարը, ազնամը բնիկ Հայեր կուտային, և տուրքը՝ վանքը կուտար: Վեց տարի առաջ Ալմանլը քրտեր կը թելազրուին, և գատ կը բանան ու տեղական դատարանը շինծու վկայութիւններով, առ ոչինչ համարելով նախորդ դատական վճիռն ալ քրտերուն կը սեփականացնէ, որոնք առանց սպասելու խորինաֆի վճոյն՝ 1905 մայիս 20ին կը յարձակին զեղին վրայ ու Հայերը կը ցրուեն, անոնց 41 կաորի չափ տուները, սխոսները, գոմերը և վանապատկան շէնքերը, պարտէզներն ու հոգերը կը գրաւեն, ասոր հասեւանքով 200ի չափ բնիկ Հայեր զրկուած, տազին անդին կը թափառին, ու բոլոր արտեր-չացիրները քիւրտեր կը շահագործեն:

Թ. — Դատարանը եօդլամայ մէմուրներու անկանոն կոլուածագրերը կը հաստատէ ի վեաս հայ սեփականատէքերու:

1) Մշոյ Գողազան գիւղացի Պօղոս Յակոբեան, Սահակ Եղօյեան Աստրկանց՝ աղերսագրով մը ետ կը պահանջեն իբր 300 սոկի արժող իրենց թափուի

հողերը Շարաֆկանցի քիւրտ Սալիէի որդիներէն՝ Ապայլէն և Մհէէն, որոնք նախորդ շրջանին խլած էին։ Տէֆթէրհանէի մէջ Հայերը իրենց կալուածազրերով երբ իրաւունք կըստանան, այն առեն քրաերը եօգլամայ մեմուրէն առած նոր կալուածազիր մը ցոյց կուտան, ըսելով որ իր թէ ժառանգորդներու հայրը՝ Եղօն, 8 տարի առաջ ծախած ըլլայ զանոնք . մինչդեռ Եղօլին նոյն թուականէն 15 տարի առաջ մնուած ըլլալը հաստատուելով, եօգլամայի թղթին կեզծ ըլլալը երեւան կ'ենէ։ Բայց դատարանը բաւական կը համարէ մէկ երկու վկաներ լսէլ, ինչ որ շատ գժուար բան մը չէ, ու դատը ի նպաստ քրտերուն կը վճռուի . . . .

Ժ. — Անհատական պարտքի փրխարէն գեղացիներու հողերը ի նպաստ պարտապահանջներու վճռուած՝ աեղական դատարանէ .

Օրինակ. — Բաղէշի Մօական գաղային Հաւութաղի և Միրի թաղի գիւղերուն Հայերը իրենց կալուածազրերը դատարանին ներկայացնելով՝ կը բողոքին Շէլիս Զէյնէտտինի կողմէ իրենց հողերուն վրայ կատարուած տիրապետութեան դէմ։ Դատավարութեան ատեն, թէև Հայերու սեփականութիւնը կը հաստատուի բայց Շէլիս Զէյնէտտին, ըստ սովորութեան, վկաներ կը բերէ դատարանի առջեւ և Հայոց հողերը հանրզ կ'ընէ :

ԺԱ. — Եօգլամա մեմուրիի ապօրէն կալուածազրով՝ հողերը Ֆերայլ եղած նոյն իսկ հողատէրերու բացակայութեան միջոցին .

Օրինակ. — Մշոյ Աւագաղբիւրցի Սեղրակ Պազտասարեան կը բողոքէ թէ հօրը մահուանէն վերջ, ինքը իր անոք որբ, Եղեսիոյ որբանոցը կը զրկուի, ուրկէ երբ որ կը վերազառնայ, կը աեմնէ

որ իր հայրենի թափուլի ժառանգութիւնը՝ 23 արա, 2 գոմ, 2 ջրաղաց, 2 մարագ՝ իրր 500 ոսկի արժէքով, զրաւուած են թուրք Եռևութ աղայէն. Ժառանգորդը ետ կը պահանջէ զանոնք, որուն ի պատասխանի, Եռևութ աղան կը յայտարարէ թէ՝ հայրը՝ Պաղտասարը, 1310ին եօգլամարով ծախսած է զանոնք իրեն։ Ուստի գործը կառավարութեան կ'իյնայ. նուֆուսի և վերկիի պաշտօնատուներէն կը հաստատուի թէ Պաղտասարը 1310էն 6 տարի առաջ՝ 1304ին մեռած է, թէ եմլաբ և արագիի վէրկիներ Պաղտասարին անումն են. . . . Եւ սակայն հողերը ետ չեն տրուած՝ թէ այս և թէ նմանորինակ բողոքարկուներուն։

ԺԲ. — Երկրագործական պանքայէն, չնչին գիւներով զրաւուած հողեր, որը ծախսուած, որը ծախսելու վատանգին տակ։

1) Սրագցի Հրաթ Ճնտոյեանի արար Իսմայիլի Նատօն առած է 200 զրուշով։ Յրօնքցի Խօյի, Մարգարի, Եղիազարի 360 արտավար 29 արտերը չնչին գներով ծախսուած։ 2) Ախճանցի Յովոյի և Խաչոյի 60 քիլոնց արտերը՝ 10 ոսկիի զրաւ։ Աւօյի 150 արտավար հողերը՝ 15 ոսկիի զրաւ։

(Ախճանէն ընդ ամէնը պանքայի զրաւին տակ կը զանուին 164 արտեր և չայիր, Յրօնք գիւղէն՝ 20 արտեր, Պուլանըգ՝ Համզաշեխէն՝ 41 արտեր) են։

ԺԴ. — Պետական առւրքի պատրուակով՝ թանկարժէք հողերը չնչին գներով ծախսուած։

Օրինակ. — Պուլանըգի Ոտնչոր գիւղացի Ուէս Ալպտա աղան՝ Մկրտչի 2 ընդարձակ արտերը, 2 մարդագետինները, 1 ձաւարհան, 1 բանջարանոցը, ուրոնք իրր 400 ոսկի կարժէն՝ աշարի (ասասնորդ) 45 ոսկիի պարտքի փոխարէն Կորի կառավարութեան

միջոցաւ ծախսուած է Խարապաշչիք գիւղի բոնակալ Ավանզասէ Մէհմէտ Սայիս աղային, չնայելով որ Մկրտիչը իր լուծքը, տաւարը ծախսած և պատրաստակամութիւն յայտնած է տարտքը վճարելու։ Զրկեալները տակաւին կը բողոքեն՝ բայց անոնց սաւցուածքը եւս չէ արուած։


ԺԴ. — Հալածական-փախստական, նոյնիսկ բնիկ Հայերու հողերը, աեղական իշխանութեանց ձեռքով իսլամ մոհամեդիներու արուած։

Օրինակ. — 1) Մուշի նախկին կառավարիչ Մահմաւտ փաշա, 1903ին նեղը գնելով Մշոյ վարդենիս գիւղի հայերը անոնցմէ ստորագրութիւն կը պահանջէ իրը գաղթական 7 տնւոր հայերու 350 արտավար հողերուն համար, բայց անկէ զատ կը իրէ 1750 տէօնում հողեր ալ բնիկներէն և 40է աւելի Զէրքէղ ընտանիքներ կը զետեղէ վարդենեսի և Արտօնքի մէջ տեղ, անոնց ոռողման ջուրին վրայ։ Զէրքէղները 1908ին 784 արտավար ալ կը խենն բնիկներէն, որուն 150ը վարդինիսի եկեղեցինն է։ Հայերը կը բողոքեն, բայց Զէրքէղները չեն հեռացուած։

Այսպէս մուհամեդիր Զէրքէղներուն համար խլուած են Մշոյ Առնիստ գեղէն 97 արտեր, չայիրներ (1500 արտավալար), 17 կալեր, 28 բանձարանոց ևն.։ Մշոյ Դրմերտ գիւղէն 16 արտեր, 10 մարգագեախն ևն. (մոտ 1000 արտավալար)։

2) Պուլանըգի Թեղուտի մէջ տեղաւորուած են 35-40 տնւոր մուհամեդիներ, որոնք գրաւած են տեղւոյն Հայերէն իրը 42 տուն, յարակից չէնքերով 150է աւելի արտեր, մարգեր։ մինչ վերադարձող հայ սլանդուխտները անտուն, անտեղ կը տառապին։

Պուլանըգի մէջ՝ այսպիսի գրաւումներ եղած էին Գարաղլ, Համլաշեխ, Եօնձալը, Շեխեաղուալ, 2



լիդ, Կողակ, Շեխվէլի են իրք 8-9 գիշերու մէջ :

3)Կարնոյ Խնուսո գաւառի՝ Զէվիրմէ գիւղէն՝ խլուած են 1907ին 59 արտեր ու չայիրներ, երկրորդ անգամ՝ հարիւրաւոր արտեր ու գետիններ։ Խնուսի Գողլու գիւղէն արտեր, չայիր արօտատեղի իրք 4000 արտավար։ Իսկ Լագապուտակ և Սիմօ անուն գիւղերը, ամբողջովին զրաւուած են Զէրքէղներէ։

Այս տարի նոր փորձեր սկսած էին, նայնիակ Մանաղկերտի և Գարսուցայեաց գեղի հայերուն Շեփական Պութան Դայեաց բսուած հողերը մուհաճիրներուն տալու համար, որու մասին բողոքներ ալ եղան։

Ընթերցողները կրնան դիտնալ թէ այս յականէ անուանէ ցուցմունքները, ոչ թէ իրք ամբողջութիւնն են զրաւումներուն, այլ միայն օրինակներ։ Հայաղատկան հողերու զրաւմանց ամբողջութիւնը գրքեր կը կազմէ։ Զանաղիր ենք կազմելու վիճակագիր մը, թէև ո՞չ լիակատար քանի որ գաւառներու մէջ հողային բովանդակ յափշտակութիւններու ամբողջական և լրացուցիչ վիճակագիրը չունինք տակաւին։

### ԳՐԱՒՄԱՆՑ ԺԱՄԱՆԱԿԻՆ ԴԱՌՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

Բայց գաղափար մը կազմելու համար Հայերու գէմ մղուած այս ահաւոր ալան թալանին հասկնալու համար թէ զրաւանց ամենասատուար մասը բանի յափշտակութեանց արդիւնքնեն հարկ է նախ ակնարկ մը նետել գէպի սեւ անցեալը և սոսկալի պայմանները ա'յն արդնիսում ու հալածական ժամանակին որ այնքան լայն դուռ բացած էր Հայերու կետնքի, պատիւի և սոսացուածքի աւարին, որմէ՝ բազմաւանդ այլ հողապահու Հայը ստիպուած էր լքել իր

տունն ու աեղը, փախչիլ ու հեռանալը անկարելի է մանրամասնել, քրքրել ու թուել սպաննութիւնները, առեւանգութիւնները, թալանը սալաֆ-թալաֆին, թալանը պաշտօնեաններուն, թալանը յելուզակներու, թալանը խարճ-խարածի անողորմ թահսիլտարին, բանտարկութիւնները, ձերբակալութիւնները, չարախսութիւնները, փախուստը, անօթութիւնը, մերկութիւնը ու թալանը հողերուն . . . :

Իրը զառնագին ու քայքայող պատկերներ սեւ արհաւիրքին ու անպատմելի տուայտանքին՝ կը զետեղենք ստորեւ քանի մը օրինակներ ու ցուցմունքներ, հայ զիւղական տառապակիր կեանքէն, որոնք քաղուած են օսմանեան սահմանագրութենէն անսմիջապէս յետոյ (1908-1909) կազմուած ժողովրդական վիճակագիրներէ։ Քանի մը զիւղերու ցաւագին պատկերները կրնան յայտարար ըլլալ՝ առաւել կամ նուազ չափով ուրիշ գժբաղդ գեղերուալ ցաւատամնջ թալանին որոնց ամբողջ մանրամասնութիւնները անհուն են :

Մօյ դաւս — Զուգուրի Աւազ աղբիւր զիւլ. — Տունք Հայոց՝ նախ 81, որոնցմէ 47 տունը փախած էին, 76 եղանց լուծքերէն միայն 19ը մնացած՝ մեծ մասով կիսրար, 600 տաւարներէ իրը 300, 2—3000 ոչխարներէ իրը 150. — 1907է առաջ տարեկան ոչխարի սալաֆ՝ կտրուէր իրը 200, հատ՝ հացահատիկի սալաֆ՝ իրը 300 քիլէ, հարկահաւաքներու մնչումով տուրքի վոխարէն՝ մօտ 150 տաւար ծախուած չնշին գնով, հետզհետէ 6—700 տաւար թալան տարուած. զինուորականտուքքը 12000 զրուշէն—17,000ի բարձրացած, հողայինը՝ 6000է 8000ի. միւլթէզիմներու երեսէ առար զբէթէ կըրկնապատկուած՝ զիւղացիներէն քանիները սպաննուած

շատերը փախած : Եւ այդ պայմաններու մէջ կալուածական հետեւեալ գրաւումները . 124 արա-չայիր (324 քիլէի տեղ) 13 մարտ, 18 տուն, 17 կալ, 8 բանջարանց, 26 ախոռ, 2 կալ, չնչին զներով ու սալաֆով գրաւած եթ Շէյխ Մահմատ, Խորահիմ ազա են . : 45 արտ և չայիր, 5 տուն, ախոռ, 2 կալ, այլ և այլ քրատերէ . 54 արտ-չայիր, արօտատեղի (450 քիլէի տեղ) գրաւեալ Շէյխ Աղտուղահէ, Մահմատ Էմին Էֆ.է հն . : 10 արտ իր ալ զրաւ պանքային զրաւին :

Մըոյ Գոմս զիւղ, (քաղուած 1908ի իրենց ակ-դեկտեմբերէն) . —

Նախ իրը 90 տուն, գեղը պատահած դէպքերէն 50-60 տուն փախած, 42 հոգի պանդուխո, իրը 20 հոգի հալածական, 8-10 հոգի սպանուած, 37 հոգիրանտարկուած իրենց երկու ծերու քահանաներու հետ 10-15ը բանտի մէջ մնուած : Նախ ունէին հաղարաւոր տաւար-ոչխար և 80ի չափ լուծքորոնցմէ հազիւ 150 տաւար և 5-6 լուծք մնացած էր : Թէ՛ դէպ-քերէն և թէ՛ գեղի ազային մզած պայքարէն՝ գեղը ամբողջապէս կողոպատելէ յետոյ պահ մը պար-պուեցաւ, Գանունը էսասիէն վերջ՝ ժողովուրդը սիրու առած սկսաւ . հաւաքուիլ : 1895-1908 Գոմսէն թալան տարուած է 2000է աւելի տաւար ոչխար, զիւղին մէջ պատահած դէպքերու առեն տեղի տնեցած ենթալաններ տաւարի, ոչխարի, անական գոյ-քերու մշակական գործիների են . , ասկէ զատ առ-ներէն մաս մը այրուեցաւ, եկեղեցին թալլուեցաւ են . ևն . : (Այս գեղին դէմն է որ արեան տուրի դասր բացուած է շերիի առջեւ) :

Մըոյ Առ.կառինչ զիւղ՝ 1906ին) . — Նախ առնք Հայոց 174 — այժմ իրը 152 :

— Պահպուխտները՝ 67 հոգի, ցրուած ընտանիք 22:

— Բանտարկուած-արձակուածները՝ 24 հոգի:

— 1906ին բանտի մէջ կը դանուէին 13 այր, 1 կին:

— 1900-905 պարբերաբար զիւղէն սպաննուած էին իրը 20 հոգի:

— 1905 հոկտ. 1ին գեղը կը պաշարուի, երկու հեղիսուարկուի: Վերջին անգամ ընդհարում ըլլալով ֆէտայիներու հետ՝ գեղը ջարդի կ'ենթարկուի և կըսպաննուին երկանու՝ իրը 131 անմեղ զիւղացիներու առները կը թալինեն ու մասամբ կ'այրուին:

— Դէպէն վերջը՝ հալածական-փախստական կ'ըլլան 18 հոգի:

Հողային գրաւում, 85 արտեր, 15 այգի և 15 տուն, սալաֆով չնշիւ գնով են:

— Զարդէն առաջ՝ տարեկան մօտ 7-800 քիլէ արմատիք՝ սալաֆ կ'առնուէր անոնցմէ:

— Ռչխարներու թիւը նախ 3000ի մօտ էր՝ իրը 2000ը սալաֆի և պարտապահանջներու տուած, 500ը թալանուած:

— Տաւարներ նախ իրը 2000, այժմ 3-400ի չափ:

— Եղանց և գոմէչներու լուծքերը 106, այժմ 25: (Ծը միայն սեփական) միւսները՝ կեսրար մարապաներու են. . :

— Որբերու, այրիներու և օրապահիկի կարօս՝ մերկ ու բորիկ աղքատներու թիւը 400է տւելի:

— Մեծաքանակ պարտքեր ունին պետական զանձուն և թէ զանազաններուն:

Մըոյ սաննագ.— Պուլանրգ Եօննալու զիւղ.— Նախ կը պարունակէր 200 հայ ընտանիք, ընդհանուրապէս բարեկեցիկ, որոնք ունէին հարիւրաւոր

լծքեր, և հաղարաւոր ոչխար-աաւարներ : Բայց անկէ վերջը : Ահա թէ ի՞նչ կ'ըսէ 1908ի իրենց աեզեւկադիրը : — 55 ընտանիք փախան : 92 ընտանիք լծքէ կարեցան : Յաջորդաբար՝ նոյն շրջանին իրը 36 հոգի սպաննուած, 10-12 առեւանդուած, ոմանք բանտարկուած, շատերը պանդխաւացած, ևն : Հասնանլը Ֆէհիմ, Սիւլէյման, Թաճտին, Հիւսէյն, Խալիթ և ուրիշ աղաններու և անոնց ծառաներու միջոցաւ թալան տարուած են հետզհետէ իրը 1200 ոչխար, 139 գոմէշ-մատակ, 322 եղ-կով, 324 քիլէ հացահատիկ, 425 բարդ խոտ, 400 սակառի յարդ, 73,682 դահեկան՝ արծաթ, զրաւուած են 150ի չափ արտեր-չայիրներ, որոնց միայն տարեկան հասոյթը 1000 սոլիկ տւելի է : Թալլած են զիրենք նաև Եօգլամայի, Ինթիզալի, Աղնամի մէմուրներ, միւլթէզիմներ, թահսիլտարներ (6100 զրչ.) Փէտայի վնասող մէմուրներ (4260 զրչ.) ընդ ամէն իրը կաշառք՝ 17,000 : Իսկ 6 տարուայ ընթացքի մէջ (1317-1323) հարկահաւաքները՝ իրը փոխարէն փախչող գաղթականներու պարագերուն (պետական տուրքեր) խլած են Եօնձալուցիներէ 92,500 զրչ. : սկէյեր և աղաններ՝ երեք տարուայ ընթացքի մէջ (1321-23) տարապարհակ աշխատեցուցած են անոնցմէ՝ իրը 728 բանւոր, 220 սայլ, 328 բեռնակիր եզներ, քաղել տուած 900 բուրդ խոտ են . տարեկան 120 տաւար ձրի բտել տուած Հայերուն : Ու ամենէն վերջը՝ արցունկոտ տեզեկագիրը կը գուժէ թէ 1908 Ապրիլ 18ին՝ Հասնանլը Ֆէհիմ աղայի ծառաները կը յարձակին գեղին վրայ՝ կը խուժեն Խալօյեան Ալօանուն Հայուն տունը, որ կը պատրաստուէր Ամերիկայ փախչերու, կըսպաննեն Ալօն, կինը Պէզօն, աղաքը՝ 15ամեայ Արփիարը և 9ամեայ Լեւոնը,

11ամեայ աղջիկ՝ էֆիկը, իր քենին և փեսան թուրուր, ամբողջ ընտանիքը կո ջնջէ ու բոլոր ունեցածը՝ 3-400 սակիի հարստութիւն, թալլելով կը տանիին :

Պուլանը-համզաւեխս զիւդ :

«Շնորհիւ օսմ. Սահմանադրութեան, Համշաշէնու հայ հասարակութիւնս, կուգանք բացատրել 20 տարուայ մեր քաշածները :

«20 տարի առաջ զիւզս կը բաղկանար 190 հայ տներէ, իսկ այժմ 65 հայ և 3 չէրքէզ տուներէ, միւսներ գաղթեցին ու փախան . . .

— 20 տարի առաջ, գեղիս հայ ժողովուրդը ունէր 1200 կտոր արտ-չայիր, 4 արտավայրեր, 15 կազմամբնոց, 3 ջրաղաց, 180 մարագ, 120 գոմ, 200 կալ՝ իսկ այսօ՞ր (1909 փետր. 24)՝ հազիւնո՞ւ արտ, 9 կազմամբնոց, 1 ջրաղաց, 15 մարագ, 16 կալ-գոմ, իսկ մնացածները այրուած, քանդուած և զրաւեալ . . .

— Ունէինք 250 գոմէշի լուծք և գութան, 400 մարագ, 1300 կով՝ 1700 ոչխար, 150 ձի, իսկ այժմ, 16 լուծք և 312 ոչխար, տաւար ևն . . .

— Մեր հողերէն 4800 արտավար, 6 կազմամբնոց, 120 բարդ խոտի մարգագետին և ջրաղաց զրաւած են Սիմօ գեղի Զէրքէզները :

— Դիւղիս 41 կտոր արտ և չայիր Զրաաթ պանդային դրաւ . . .

— Աշիրէթներու, Զէրքէզներու ձեռամբ հետրդ-հետէ բանի խոտած են մեզմէ 1015 ոչխար, զրամ՝ 19300 զրշ. գոմէշ՝ 83, եղ-կով 206, ձի՝ 27, հազարաւոր քիլէ ցորեն և խոտի բարտոցներ :

— Սպանեալք 22, տոեւանդեալք՝ 11, բանապեկեալք՝ 15 են . . .

- Կաշառք խլուած մէմուրներէ իրր 16,900 դրչ :
- Շրջակայ քիւրտներէ ևն . յափշտակուած արտեր , չայիրներ իրր 210 :
- Պետական տուրքէ մնացորդ պարաքը՝ չ0,000 դրուշ :

Պիրլիզի Դարձան գաւառի Զօր գիւղ , (50 արհուոր հայաբնակ) . —

Պշարէ Զաթօ , ձէմիլէ Զաթօ , Կատէ Շեխօ , Մալէ Ապտի , Հասոյէ Մրլօ , ևն . Քիւրտներ (աշխրէթի պատկանող) հետզհետէ Հօր զիւդէն (անսնց 1909ի տեղեկագրին համաձայն) թալան տարած են 31 եղ , 1245 ռչխար , 58 կոլ , 1 ջորի , 11 աւաւակ , 1 ձի , 17 զոմէշ , 479 քիլէ ցորեն , 21,180 դրչ . , 179 քիլէ դարի , 300 ծառեր , 21,800 դրչ ի ընտանեկան զարգեղէն ևն . , ընդ ամէն գնահատուած իրր 390,000 դրչ :

Հօրեցի Ռէս Մելքոն Մահասեսի Դուկասեանի Նախիպան Նահիէի մէջ տնեցած Ավինք ու Հաճրէ անունով 3000 արտավար ագարակները , ուր 45 տնւոր Հայեր կը բնակէին՝ 8 տարի առաջ բռնի կը զրաւեն Ռէցքօթանլը Տարմանկայ աշխրէթէն Հաճի Բաշըք պին Համզէ , Բասուլ պին Պապիք ևն . Քրտեր , Հայերը թաղելով կը ցրուեն , բնակարաններ կը քանդեն և նոյն իսկ փալաերը կը տանին ևն . , հողերու մէկ մասը այժմ որոնց Ավիէ Շարօ քիւրտին ձեռքեն , և մնացեանները՝ խոպան կը մնան թափուն ու տուրքը Մելքոնի վրայ :

Սասոն Խէխնձոր գիւղ (վիճակը 1905ին) . —

Տունք Հայոց նախ իրր 82—հետզհետէ ցրուած , այժմ 45 :

Եղանց լուծքերը նախ իրր 75— միայն Յը սեփական մնացեալը մարապաններու :

Տաւարներու թիւը նախ իրը 550—այժմ հաղիւ  
80—40 մաս մըն ալ կիսրար :

Աշխարներու թիւը նախ 2000է աւելի, իսկ  
այժմ 60—70 հատ :

Գեղը աւերուելէն առաջ՝ տարեկան 300 սչխարի  
սալաֆ կուտար :

Նոյնպէս արմաժիքի սալաֆ կար նոյն ատենները՝  
տարին 50—60 քիլէ :

1894ին գեղը թալլուած և սպաննուածներու  
թիւը 20—25է աւելի Հայեր :

1904ին գեղը քայքայուած, սպաննուածներու  
թիւը 100է աւելի :

Դէպքերու ատեն՝ թալան տարուած էր աւելի  
քան 400 տաւար և իրը 1700 սչխար ու տնա-  
կան ամբողջ գոյքեր, տուն ու տեղ այրուած-քան-  
դուած :

ՍԻՄ-ԼԵՌ-ՆԱՇԳԻԹԱՅԻ ԱՐԵՒԵԼԵԱՆ ՄԱՍԸ

Խուր-Բռնաւենի-Մօտկանի գաւառներ :

Այս լեռնագաւառներուն մէջ աշխրէթական կա-  
մայականութիւնը անտամնելի աստիճանին հասած էր,  
ոչ միայն Հայերը, բայիանները այլ նոյն իսկ անտւանի  
Վէյսելգրանի Շէյսը սրտացաւ գանգատներ կ'ընէ  
ի մէջ այսոց և Մոտկանցի աշխրէթին դէմ ցոյց տալով  
զանոնք իրը անտամնելի փորձանքներ խաղաղ աշ-  
խատանքի և զարգացման :

Մոտկանի-Խուր-Բռնաշնի մէջ ոճիրներն թալա-  
նը և յափշտակութիւնները սովորական վիճակ մըն  
են : ահա քանի մը օրինակներ :

1904 Սեպտ. 14ին ձեմ գիւղացի Շաքօ պին  
Ալո Պալաքը քիւրար սպաննեց թաղավանից գիւ-  
ղապես Պ. Ստեփանը, անկէ շաբաթ մը առաջ  
սպաննած էր գաշտի գեղերէն Սմբատը և Հլղաթը,

քանի մը օր վերջ Միրզրք պին էօմէր տոեւանոցեց  
Ասելվանի եղբօր կինը, Մերխան պին Շառօ տոեւ-  
անոցեց խաղալ Վարդանեանը և Յ ոսկի խալան առ-  
նելով՝ տուաւ քիւրտ Վաղերին։ Թաղավանքը որ  
30 հայ տունէ աւելի էր՝ հազիւ 10 տուն մնացած  
էր, փախատականներու ունեցածները գրաւուած էին  
Պալաքլր Նասրի տան Կիւրճօյէ և ուրիշ քրտերէ,

904 Հոկտեմբերին Թաղվեճորիթրտեր Շէն զիւ-  
ղի Հայերու 185 ոչխարները թալան կը տանին,  
1905 Ապրիլ 12 Պալաքլր Խոկեան և Ամար Շամի-  
անլը հրապարակաւ և կտտաման սպաննեն Թաղվե-  
ճորցի Սափար և Յակու եղբայրները՝ Յունիս Ծին  
Մօտկանլը Հաճի Մուսէ և Պափիր ևն։ Թաղավա-  
նից 200 ոչխարները կը տանին, Յուլիս Յին Բլր-  
քան սին Միրօ՝ իր տան մէջ գնդականար կը սպան-  
նէ Լորոնձորի Ապրահամ քահանան, որ գնացեր էր  
գումֆ հայցելու : .

Ո՞չ միայն քահանայ ու գիւղապետ, այլ Խուժ-  
Բռնաշչնի հոգեւոր Առաջնորդներն ալ՝ օր ցորեկով՝  
կտտամս հ սպաննուեցան Պալաքլր, Սասունլը բա-  
ռուած Քիւրտերէ։ Ասոնցմէ քանիները՝ 1896ին Ա.  
Աղբերիկ խուժեցին ու վանքին մէջ յոշուեցին վա-  
նահայր Տէր Դաղար վարդապետ, ու 1906ին վա-  
նահայր Զաքարիա վարդապետը, որոնք յանդրգներ  
էին մերժել խաֆիրութեան տուրքը ու պահանջեր  
էին վանքէն և մողովրդէն խլուած հովերու վերա-  
դարձը . . .

Դեռ շատ կան այս տեսակ արիւնու ու արդա-  
յոյզ զրուագներ լիռնականի խաֆիր ու տանջուած  
կեանքէ ու մուցուած անկիւններէ զորոնք զանց  
կառնենք :

Կարենյ-Խնուսի Գարաբեօփրի գիւղ . —

Ծրջակայ աշխրէթներէ , ինչպէս և Զըռքքցիներէ ,  
Զէրքէղներէ . Սիսկանցիներէ եղած կողոպուար՝ դե-  
ղացւոց տեղեկագրին համաձայն՝

95-1908	թալան տարուած՝	ոչխարներ	1185
»	»	եղներ-կովեր	172
»	»	գոմէշներ-ձիեր	73
»	»	հացհատիկներ. 7-800 կատ	

13 տարուայ ընթացքին մէջ կողոպտուած գոյ-  
քերու արժէքը կը համնի 20,000 զրշ.ի , 95ին դեղը  
կողոպտաւած և տարուած թալանին արժէքը՝ իրը  
58,000 զրշ.ի . գրաւուած են մարագներ , ախոռներ .  
և 23 ընդարձակ արտեր ու չայիրներ : 1900ին ձիաւոր  
աշայիրներու խումբ մը 3-400 հոգի ամբողջ շաբաթ  
մը գիւղին մէջ կ'անցունեն՝ իրենց ու ձիերու բոլոր  
ժախսքը գեղէնխելով ևն . ևն . :

Տիարպէֆիր-Սլիվանի Հելին գիւղը :

1895ին դեղը յարձակումի կ'ենթարկուի և կը  
թալլուի , Հայերէն մաս մը կը սպաննուին , միացած-  
ները կը ցրուին , 1896ին ցրուողները նորէն կը հա-  
ւաքուին , բայց Բագրանլը-Ռըշկօթանլը քուրակը  
դուլ դադար չեն տար , Աստուծոյ օր , խուժել , յար-  
ձակիլ , սպառնալ : Գեղացիք կը յուսահատին ու  
կ'ատիպուին զիմնլ Սատուն աղային՝ որ աչք ունէր  
գեղին հողերուն , նա կ'առաջարկէ զինքը գեղին աղա  
ընդունիլ , խոստանալով պաշտպանել զիրենք : Եւ  
այսպէս ալ կ'ըլլայ : Կ'ըլլայ թէ չէ , Սատուն աղա տէ  
կըսկսի իր հետապնդած հողայինառուառուին . . . այս-  
պէս . . .

— Խաչօ Ռւսէնանի-թափուլի 125 օրավար հո-  
գերը կը խլէ առանց փոխարինութեան :

Զարէ Ռաշօյեանի թափուլի 240 օր.ավար հողերը  
22 մէճիտիէի փոխարէն :

Արթին Քէշիշեանի թափուլի 480 օրավար հողերը 30 մէծիտիէի փոխարէն :

Լատօ Մանէի թափուլի 320 օրավար հողերը կը խէ 21 մէծիտիյէի փոխարէն :

Հայրապետ Միլէնեանի թափուլի 160 օրավար հողերը կը խէ 9 մէծիտիէի փոխարէն :

Մուրատ Կուլանսեանի թափուլի 200 օրավար հողերը կը խէ 18 մէծիտիէի փոխարէն :

Մ. Առօյի թափուլի 320 օրավար հողերը ձրի . և այն և այն :

Տեղեկագրին համաձայն ընդ ամէն իբր 4000 օրավար :

### ՔԱՆԻ ՄԸ ԽՕՍՔ ՍՍԼԱՅԻ ՄԱՍԻՆ

Սալաֆը կամ սէլէմը ահոելի վաշխով առեւտուրի մէկ ձեւն է . տեսակ մը թալան : Սալաֆը թէև հինէն կար , բայց հարկանաւաքութեան երեսէն անլուր համեմատութեան հասաւ : Օրինակ , 25 դրչ . կը տրուէր հազարործին՝ 7—8 ամիսէն փոխարէնը տալու . 1 գառնուկ , կամ քիլէ մը ցորեն , որոնք առնուազն 40—50ական դրչ . կ'արժէին , թէև երբեմն ցորենը կրնար 100—150ի բարձրանալ : Եթէ պայմանաժամին գառնուկը չյանձնուէր , հետեւեսլ տարին 2 գառնուկ կը պարաէր և այսպէս յաջորդաբար : Օրինակի համար . 20 դրչ . ը աճելով՝ 4 տարուան մէջ 3—400 դրչ . ի վաշխ կը գոյացնէր և եթէ սալաֆը միշտ շրջուէր՝ 10 տարուան մէջ քանի մը հազարի կը հանէր :

Օրինակ՝ Օզունքցի Սերոր Ֆրիոյեան Յ քիլէ կորեկ կ'առնէ Սալաֆտարէն ու 200 դրուշի մուրհակ կուտայ : Որոշեալ ատեն Սերորը չի կրնար պարտքը տալ , 200 դրուշի նոր սալաֆ կը կնքուի 6 քիլէ ցորենի վրայ . Սերոր չի կրնար 6 քիլէ ցորենը տալ ,

սալաֆտարը կը գրաւէ անոր Յ զոմէշները , որ առնուազն 1200 զրուչ արժէին , Լուծքը կ'արձակուի ու Սերոր կը մեռնի :

Սելիմի առեւտուրը հողերու վրայ ալ տեղի կ'ունենար . այսինքն աղքատ հողագործը չնշին գումարի մը փոխարէն արտը գրաւ կը դնէր , որուն եկամուար կը վերաբերէր զրամատիրոջ և եթէ հողագործը չնատուցանէր փոխ գրամր՝ հողը վրայ կ'երթար : Օրինակ մը .— Օդունկցի Դաւիթի կնոջ մէկ արտը միայն 6մէճիտի փոխարէն գրաւ էր Մշեցի թորքի մը , որ աարաւէ տարի նոյն արտէն կը տանէրապուոյտը և մօտ 8-10 քիլէ կորեկ , նուազագոյն հաշուով՝ տարին 4—500 զրշ . , իսկ 6 մէճիտը միշտ տալիք կը մնար :

### ՄԻԹԻՊԱՑՈՒԹԻՒՆ ԿԱՄ ՄԱՐԱԳԱ

Հայ գեղացին այս զրութիւնը կ'անուանէ՝ կիսարար լուծ :

Մարապայուրիւնը լուծկի վրայ զրամ փոխ տալու զրութիւնն է : Դրամ տուազ և առնազը միանդամայն Միթիպա կը կոչուին : Օրինակ . 10-20-40 ոսկի և սերմցու հացահատիկը մէկ տարի պայմանով (այս սրայմանը կրնայ երկար տարիներ ալ տեւել) զրամատէրը կուտայ հողագործին և անոր ցանքին տարեկան արգիւնքը կը կիսէ : Դրամատիրոջ հացահատիկները գեղացին պիտի փոխազրէ անոր տունը , երբ պէտք տեսնէ , կալի ատեն անոր ուտեալը են : պիտի հողայ : Պայմանամամը լրանալուն , եթէ ուղէ՝ զրամը ետ կը պահանջէ : Եթէ չունենայ՝ լուծքը կը զրաւուի , և եթէ լուծքը փճացած կամ անբաւական են , հողերը կը գրաւուին : Նախաովէս պարզ մուրհակով կը դոհանացին , հիմա զրամատէրները

ընդհանրապէս հողագործին հողերը կանոնաւոր գրաւ-  
տի տակ դնելէ յետոյ միայն կը հաւանին զրամ տալ :  
Հարիւր ոսկի արժող հողերը 20-30-40 ոսկիով կա-  
րելի է գրաւ դնել, և չքաւոր հողագործը ստիպ-  
ուած է այնպէս ընել, որովհետեւ ուրիշ տեղէ չի  
կրնար զրամ զանել, որովհետեւ Երկրագործական  
Պանքան այնքան նուազ դնահասում կ'ընէ հողե-  
րուն, որ խեղձ վեղացին չի կրնար անով վերցնել  
իր պարագը և կազմել իր քայլայուած լուծքը,  
բաց աստի, չէ՞ որ Պանքան ալ՝ պայմանաժամը  
աւարտելուն՝ կը չոգի մշակին սրախն և կը գրաւէ  
հողերը :

Միրիպայ ութիւնով շատ մը արտեր, չայիներ  
եւայն զրաւուած են :

### ՀԱՅԿԱՀԱՅԱՎՈՒԹԻՒՆԸ

Ահա բռնապետական շրջանի ահոելի պատիժնե-  
րէն մէկը, եթէ կարելի ըլլայ սակայն, այս անուան  
տակ, այս կամ այն սատրին պաշտօնեաներէ ողոր-  
մելի հարկատուներուն դէմ ի գործ զրուած վայ-  
րագութիւնները պասկերացնել : Բայց զիանալ պէտք  
է թէ հարկահաւաքութիւնը միակ պաշտօնէութեան  
մը գործ չէր : Նախապէս հարկահաւաք էին և կա-  
ռավարական պաշտօնեաները, զապթիէներ, զին-  
որական պէտքերու հայթայթիէներ, միւլթէզիմներ  
են : Վերջին տարիները բարձրացած քսաննեցու-  
ցիչ աղաղակներու վրայ էր, որ նախորդ ոէժիմին  
յատուկ հարկահաւաքչութեան կանոն մը կազմուե-  
ցաւ, ու գմբազգաբար նոր թահանսիլտարներէն շա-  
տերը իրենց նախորդներէն պակաս չի մնացին . . . —  
Թահանսիլտարները նուազ բացառութեամբ խմբովին  
կ'ելլէին գիւղերը : Եթէ գիւղի մը մասնավճարը 2000  
դրչ. էր, 4—5000 կը պահանջէին, իրենց քսակին

կեր խլելու համար : Կը պահանջէին ո՛չ միայն խօսքով՝ այլ թուքով, զգուելի հայնոյանքով, խարազանով ու խոշտանգումով, առանց խնայելու ո՛չ ոքի : Տուները բռնի մանել, չարչարիլ հարկատու ին ողեպահիկը խլել՝ սովորական բան էր :

Դիշերները հանգիստ չկար ուզուածին չափով պրամ չհասցնողներուն, որոնք կը հաւաքէին և ախոններու մէջ կը բանտարկէին, նոյն իսկ կիները, զորս կը նախատէին ու մինակ այսչափ չէ . թահսիլտարներէն անողոքները (վայրադ Ապտուլլահ Զավուշի նմանները) հնարովի պատիժներ կուտային, ու քիչեր չէին այն դժբաղդ հայ զիւղացիները որ սիններու կապուելով, ուաքերէն կախուելով վրանին պաղ ջուր իցուելով՝ խարազանուեցան մահու աստիճանն . . .

Երբ թահսիլտարին դէպի զիւղ արշաւանքը կը բառէր, շատեր կը փախէին կը ծածկուէին . . . : Զինուորական սուրքին անուանական բաշխումը կ'րլար, այլ միայն թուղթի վրայ . մէկուն պարտքը 300 դշ . կը նշանակուէր, մինչ անկէ 7-800 կը խլուէր, պատրուակելով որ զիւղի փախստականներու պարտքը զիս զի անհատները պէտք է վճարեն : Օրինակ, Սուլրուխցի Ումրէին պարտքը 12 ոսկի էր, 1322ին անկէ խլած էին 25 ոսկի : Զիարէթցի Աէս Ֆէորգին պարտքը 9 ոսկի էր, 1322ին անկէ խլած էին 18 ոսկի : Եւ երբ մեծ մասը սէլէֆով կը վերդնէին այս պարտքերը, երեւակայեցէք քանի պատիկ կ'րլայ :

Շատ հեղ և շատ տեղեր ընկալագիր չէր արուեր հարկատուին, թէ՛ այսպէս և թէ փախստականներու և աղքատներու անունով հազարաւոր ոսկիներ խլուեցան հայ զիւղացիներէ . ժողովուրդը կեղեքուեցաւ, ու պետական գանձը բան մը չի շահեցաւ :

ԱՊՈՔԵՆ ՀԱՐԿԱՀԱՆՈՒԹԻՒՆ  
ԽԱՅԻՐՈՒԹԻՒՆ

Խաֆիրութեան անուան տակ, բոնապետական սուրք մըն է, զոր պիտի մասնանշենք, քանի որ հիմա մանաւանդ կապ ունի անիկա ծանօթ հողային դատին հետև: Խաֆիրութիւնը սաեղծեր են լեռնալճնակ Քիւրա աղաներ՝ ժամանակներու ընթացքին մէջ, բայեա հայերը մշտնջենապէս իրենց հարկատու պահելու համար: Խաֆիրառու աղաներու ազգեցութեան շրջանակը թէե հիմա նեղած է ու առաջուան պէս ընդարձակ ծաւալ չունի, բայց կը շարունակուի ան, ու յառուկ է Սասունի արեւելեան բաժնին՝ Փսանքի, ինչպէս և Խարզան, Հազզօ, Կուցգետ, Խութ-Բոնաշէն, Մօտկան և ին. զաւառակներու ու թեթեւտպէս Խութի-Խիանի կողմերը, երեմին Շատախ և այլն:

Խաֆիրառուն տէր կը նկատէ զինքը բայեա հային տան, ստացուածքներուն և այլն: Այս սուրքը կը պահանջուի Հայերու հասոյթներէն, կենդանիներէն և այլն:

Տուրքին քանակը բայեախն կարողութեան վրայ է: Միջակ կարողութեան տէր մէկէ մը, խաֆիրառուն կրնայ խլել տարեկան՝ 7 կոտ հացահատիկ (լրր 60 զրշ.), 8 նուկի բուրդ՝ 30 զրշ. 1 լիսր իւղ 40 զրշ.  $\frac{1}{2}$  լիսր մեղք՝ 15 զրշ. 2 ոչխար՝ 70 զրշ. 1 զոյգ խարոյկ, 1 զոյգ գուլպայ և այլն, տարեկան իրը 300 զրշ. ասիկա նուազագոյն չափ մըն է, որ կրնայ աւելի աճիլ, աեղին և կարողութեան համեմատ, ինչպէս պիտի տեսնուի:

Սահմանադրութիւնը հոչակուելով՝ ջնջուած հրոշակուեցան այս տեսակ ապօրինութիւններ, քանի

որ պեսութիւնը իր պաշտպանութեան տակ կ'առնէք բարք Օսմանցիները։ Սահմանադրութեան հրաաաւակումէն միջոց մը անցնելէ ետքը՝ անակնկալ մ'էք երբ նոյն տեղերէ գանգաաներ ոկսան գալ թէ այս և այն տեղեր՝ սկսուած է նորէն խաֆիրութեան տուրքի բոնի գանձումին։ Բողոքները ներկայացուեցան Բ. Դրանը ու հրամանները կրկնուեցան արդիրդ այս անկանոնութեան, ոսկայն ցաւալի է որ տեղական իշխանութիւնները առանց քննելու, խաֆիրաւուներու խօսքին վրայ՝ ելան պատասխանեցին թէ՝ առնուածը հողային ինարէ է։ Խոզիրը նոյն խոկ Փարամիննթի մէջ ալ արձադանդ դտաւ և ջնջումը յայտարարուեցաւ։ Բայց մեր բարեկամ՝ խաֆիրաւուները չի գաղրեցան ու շարունակեցին բողոքի տեղի առուլ։ Հերու Մատին Առաքելոց Տ. Ստեփան վարդապետ հեռագրեց թէ՝ Քիւրու Տօկուշին ծառաներ Փիրչէնքի Հայերէ խլած են 120 քիլէ կլկրլ, Կինաօյի Ազիզը և պարագաները Փսանքէն՝ 148, Դրժողատրիկէն և Քապիլճողէն՝ 320 քիլէ կլկրլ տարած են իրր խաֆիրութիւն։

— Փսանաց գաւառէն՝ Մշոյ Առաջնորդարանի միջոցաւ բողոքեցին նաև թէ Կինաօյի Ազիզը, ազգականներէն Խալիլ, Մէհմէտ, Անմէտ և Ալի, Հարկամօլի Մուսէ խլած են Նորգեղցի Տօնէ, Մելքոն, Տիգրան, Մուրատ, Գէրոդ ևն. Հայերէ 12 մէծիա, 3 ոչխար, 68 քիլէ կլկրլ Կինաօյի Ազիզը՝ Նոր կեղցի Խաչօյի քրոջ ամուսնութեան առթիւ 10 մէծիա, Քապիլճողցի Առին Արթինի աղջկանց ամուսնութեան համար՝ 4 մէծիա. Պրահիմէ Սլէ՝ Հարկորցի Հայումը կինը տուած էր Շավէշ անուն Հայու մը 400 զրչ առնելով են։

Խաֆիրաւուն կրնայ իր այս տիրապետութեան

իրաւունքը ծախել ուրիշի : Խափիրասուն տուրք կ'առնէ նաև երբ հայուն տղան, մանաւանդ ուզ-ջիկը ամուսնանան : Կարպութեան համաձայն՝ 40-60-100 զրշ . և այն :

Խափիրութիւնը կր աւարածուէր առաջ մինչև Մշոյ դաշտի հարաւակովմի լեռնաբազուկներու վրայ ալ, օրինակ՝ Առաքելոց վանքը՝ Բաղրանցիներուն կուտար սատենին խափիրութիւն, նոյն ատենները՝ չեռներէն դաշտ եկած հաստատուած Հայերէ խոկ, խափիրասուներ եկեր ու հարկը պահանջեր են են . են :

— Պէտք է բոել նաև, որ հին ատեն՝ խափիրու ազաներէն շատերը՝ «իրենց» Հայերը կր պաշտամունքին ուրիշ աշխրէթներու ոտնձգութիւններէն : Բայց նախորդ շրջանը դրացիական այս տեսակ վերաբերուններն ուլ խանգարեց :

Խափիրասու ցեղերէն ծանօթ են՝ Պալաքցիները (որոնք արարերէն ու հայերէն կը խօսին, ու կ'ուշանդուի թէ խալամացուծ հայ բնոտանիքի մը ուժրունդն են . մօտաւորապէս 2000 հրացանակիրներ)՝ Մօտկանցիներ, Խարզանցիներ, Ճէլալցիներ, Մոռեանցիներ, Բազրանցիներ, Աբքօթանցիներ են :

Վերջերս հասած անզեկութիւններէ կ'իմանանք թէ՝ Սամնցի Քիւրաերէն՝ Լորսնձորի Ամորի Ալո, Ռինիկի Հասանօյի Մամէ, Խոկո Սէլիմ, Դալրձարի Ալլքօյի Խւսուֆ, Հորազրիի Ռւսրի Խալի, Կոււճօյի Շարզկօ, Սատու, Պարիս Ալի, Շաքիր են . Քրտերը Սամնոյ Արծուիկ, Խուճարինք և Կորզեր անուն հայ գիւղացիներէ խափիրութեան առոքեր են խեր իրք 48 քիլէ կրկը,  $8\frac{1}{2}$  լիոր իւզ, 24 ոչխար և 9 կտոր շարվար, տպա, զուլպա են . կը յաւսանք ռակայն՝ որ բարձրագոյն յանձնաբարութիւնները պիտի

կցիկնուր և Պիթլիսի նոր կուսակալը իր լուրջ ուշադրութեան առարկայ պիտի ընէ քար-քոաներու մէջ առնջուող ժողովրդին արդարացի բողոքը, վերջ մը առը այս գժաղնի ապօրինութեան :

Ահա, ինչպէս կը տեսնուի հայ հողագործութիւնը ո՞չ ես էր իր արդիւնաբեր զերին մէջ, այլ իր քայքայումին ու փճացման ձգնաժամին : Ու երբ աշապէս իր գոյութիւնը վտանգի տակ էր, արեւ ուխաղաղ աշխատանք չունէր, միթէ կրնա՞ր մտածել ու պահել արտ ու ափը : Ստիպուած էր սարէ սար, ձորէ ձոր իյնապ, իր և զաւկըներուն զլուխը ազատեցու, եթէ նսար էր սակայն, հստեւարար՝ կը լքէր կը թողուր իր հինաւուրց ժառանդութիւնը՝ հոգն ու առնը, ուր սակայն իր բազմավաստակ պապերը, մանկան ու հոտաղը՝ իրենց կողերը կոտրեր էին, արցունքը ցաներ և արնէ քրաինքով շաղեր էին. ուր կը հանգչէին իրենց շատ քաղցրիկ լիշասակներ . . . :

Եւ եթէ բոլոր նահանգներու մէջ ամէնէն աւելի թագանուածը ու զրկուածը Պիթլիսի-Մուշի նահանգն էր, պատճառը այն է որ հոն հալածանքի պայքարը շատ երկար և շատ անտղոք եղաւ ու քայքայումը աւելի անոնցի :

1894-95ի և յաջորդող տարիներու արիւնալից դէպքերէ զատ՝ 1904ին՝ Սասունը կրկին ջարդի և աւերութեան թատր, Մշոյ գաշտը յարձակումներու, աւարտառութեանց ենթակայ ու արիւնլուայ էին : Ֆէտայիներու գէմ մզուած հալածանքի ու գիւղերու թալանին ատեն 1894-1908 անընդհատ շարունակեց ահեղ քայքալումը առներու, չէնքերու, գիւղերու և զաւառներու, նոյնպէս սպաննութիւններ, կեղեւումներ, խոշատնպումներ . ու կ'իյնային մաքար,

կիներ, ծերեր, մանուկներ, վարդապետն ու աշք-  
տէրը գեղապետն ու զիբրը, դժնդակ դէպքերը ի-  
րարու վրայ հեծած էին և խրաքանչիւր դէպքիր  
աւերն ու զոհն ունէր, օրինակ՝ Մշոյ Առվառինջէն՝  
130 զոհ, Սպազանքէն (Ստուն) 40-50, Զիտվուէն  
իրը 35, Դերքէվանքէն՝ 18, Դարցէն 15, Խէտ-  
պեանէն՝ 10, Մասնիկէն՝ 17, Յունանէն 12, այս-  
պէս Բերդակէն, Առազէն, Արդալանքէն, Գոմերէն  
և այլն իրը՝ 5-600 հոգիներ։ Իսկ բանտերու մէջ  
միշտ կը հեծէին 3-400 հոգիներ, եթէ ոմանք եւ-  
լէին՝ ուրիշները կը յաջորդէին թալլուած, թաղ-  
թըսուած, իսկ շատերուն ալ գիտէները զուրս կու-  
դային . . . միայն 1904-1905 թուին 80է աւելի բան-  
արկեալներ մեռան Մուշի բանտը, 1905-6ին Մու-  
շի, Բաղէշի, Պուլանըգի, Կինձի և այլն բանտերը  
լեցուն էին թշուած ու տանջուազ գատապարտեալ-  
ներով . . . :

### Ն Ա Խ Ա Ր Դ Շ Բ Զ Ա Ն Ե Ւ

ՀԱՅԱԲՆԱԿ ՆԱՀԱՆԳՆԵՐՈՒ ՄԷԶ ՀՈՂԱՑՔՆ  
Գ Ր Ա Խ Ո Ւ Մ Ն Ե Ր

(Քաղուած Պատրիարքարանի և ժողովրդական  
Տեղեկագրերի)

Ա. Կարնոյ վիլայէթի՝ Խնուս, Ալաշկերտ, Պա-  
յազիս, Բասէն, Քէմախ, Երզնկա, Դերջան, Բա-  
րերդ ևն. դաւաներու 129է աւելի հայաբնակ գիւ-  
ղերու մէջ, զանազան ձեւերով գրաւուած հազա-  
րաւոր արտեր, մարգեր, արօաներ, տուներ, ջրա-  
դացներ։ Օրինակ, Երզնկա-Դերջան աւելի քան  
15,000 օրավար, 250-300 շէնքեր, արօտանգիւ-  
ներ, Բարերդ, Բասէն, Ալաշկերտ ևն. 2500է ա-  
ւելի արտեր, մարգեր, 270է աւելի շէնքեր, և ա-

գարակներ : Խնուռսի 19 գեղերէն 1000է աւելի արակը և իբր 400 շէնքեր , 16,800 արտավար գետիններ , 2 գեղի հողերը ամբողջ , 4ը կիսով չափ և մնացածները զանազան համեմատոթեամբ :

Բնդ՝ ամէն , Կարնոյ վիլայէթին մէջ՝ աւելի քան 100,000 օրավար . օրինակներ , — Բաթնոց , Կ . Բարսեղեանի 1 ձիթահան և 1 մարգագետին , 4000 օրավար : Երզնկա-Բլիմոր , 1 ագարակ , 1 ջրաղաց , 1 տուն և 55 արտերը , Դերջան Աստօղոմ—100 սոկի արժագ 5 արտեր : Բասէն , Խուցիվան 6 մարգ . 20 շէնքեր : Խնուռ , Գարաչօպան՝ Մանուկեանի չափեներ՝ 400 օրավար են . :

Բ . Խարբերդի վիլայէթ , Ակն , Արարկիր , Մալաթիա , Տէրսիմ գաւառակներու և Խարբերդի իբր 50 գիւղերէ , աւելի քան 1800 արտեր , 5000 օրավար գետիններ , 200է աւելի շէնքեր , և եթէ ինքանառի ունենանք Զարսանճագի 40է աւելի գիւղերու գետինները ինչպէս . և պարտէզնէր , այզիններ են . ընդ ամէնը աւելի քան 200,000 օրավար . օրինակ Խարբերդ՝ Զէօթալի , Պետրոսեանի արտեր , 400 սոկի արժէքով : Ակն , Փաղիկ դիւզ՝ 16 արտ , 1 ջրաղաց , պարտէզ . տուն , այդի են . Մատէն Գարանիկ գիւզ՝ Զիրքեանի 17 արտեր . Մալաթիա , Զիֆթլիկ-Քէօյ՝ 85 արտ 1 ջրաղաց . Տէրսիմ , Կալորիկ՝ Ադամեանի անտառ 200 օրավար :

Սեբաստիա , Ծ . Գարանիսար , Կիւրին , Ամասիա , Թոգասա , Մարգուան ևայլն՝ իբր 81 գիւղերու հայրէ գրաւեալ մօտ 4000 արտեր , մարգեր՝ իբր 500 շէնքեր , ջրաղացներ . 16 արօտառեղիններ , ագարակներ ևայլն , ամէնը իբր 80,000 օրավար = օր . Սեբաստիա . Գարսափարան՝ գիւզ 45 արտ , 1 տուն , 1 խան . Ծ . Գարանիսար , Ճէչքօ = 30 արտ ,

1 ջրազայ. Մարզուան-Թիւրֆիկ գիւղ, 700 օրավար արտեր. Ամասիս-Հակալա, 1 աղարսկ 600 օրավար. Մանձըլլդ, 167 արտ, 21 առն, և քնարձակ մարդագետին. Զիլէ, Աօֆուլար, Շամիկեան աղարսկ 6000 օրավար :

Դ.— Տիարպէքիրի վիլայէթ՝

Ալիլան, Հաղրօ, Հայնէ, Լըճէ, Պշերի, Ջնքաւէ, Զեքմուկ, Արդնի, Բալու, Սեւերանկ և այլն գտառակներու հարիւրի մօս գիւղերէ, իբր հաղարսւար արտեր, չէնքեր և այլն. օրինակի համար՝ Ոլիվանի, Պշերի 40է աւելի գիւղերու մէջ՝ զանազան համեմատութեամբ գրաւումներ. օրինակ. Ալրվան Տարբնա՝ 6400 օրավար, Պշերի, Պահրամքի, 2800 օրավար, Բալուի, Չնքուշի, Արդնիի գիւղերու մէջ՝ 15-25000 օրավար. Հալլրօ-Էօմերա 7200 օրավար, Տէպնէ և այլն արտեր, այգիներ, ջրազայ. Հաղրօ-Բալու, Խոշմաթ գիւղ՝ տուն, այգի. Ջրաղաց՝ 500 օրավար հողեր և այլն։ Գրաւմանց չափը կ'ենթադրուի այս վիլայէթին մէջ իբր 200,000 օրավար։

Ե.— Վանի վիլայէթ՝

Ալճազագ, Արճէշ, Կարճկան, Շատախ, Պաշպարէ, Աղբակ, Սարայ, Նորառուկ և այլն գտառակներու հարիւրէ աւելի գիւղերու մէջ գրաւուած բազմաթիւ չէնքեր, իբր 28 ջրաղաց, ձիթահան, մօս 50 արօտատեղի, ամարանց, հարիւրտւար պարտէզներ, այգիներ, կալեր, արտեր և այլն։ Օրինակ, Ականց՝ 7 այգի, 4 պարտէզ, 8 առն, 6 արտ, 3 ծառասաւան. Աղբակ, Պետրոսեանի 1 ջրաղաց, 3 ձիթահան, 17 արտեր, ծառասաւան։ Արճէշ, Երեշատ՝ իբր 100 արտ, մօրդ, արօտատեղի։ Շատախ, Շարիր, մօս 100 արտ, արօտատեղի և այլն։ Այս

Հերայէթին մէջ զրաւմանց չափու կ'ենթագրուի իօք  
100,000 արտավար<sup>(\*)</sup> :

Պ Ե Թ Լ Ի Ա Խ Վ Ե Ա Յ Ե Թ

(Քանի մը շրջանակներու բաժնուած)

Ա. — Բաղէշի շրջակայ Ախրամ, Զուգուր, Տա-  
միկ, Կիւզալտէրէ, Խիզան, Աղակերտ դաւասակ-  
ներու բաղմաթիւ դեղերէ հողային յափշտակու-  
թիւններ, զանազան տեսուակ, զրաւմանց չափը իրը  
60-80,000 օրավար : Օր . Զուգուր-Խոզակ գիւղ,  
23 հայ և 11 քիւրտ անո.օր հողագործներու իրը 80  
շէնքեր, 553 օրավար հող, 38 չափիրներ՝ չնչին փո-  
խարինութեամբ .

— Բաղաքին մօտակոյ Խրմովր . ջուրի Հայերէն՝  
արտեր, մարդեր ևն . :

— Ախրամի Խուլթիկ գեղի Հայերու ընդարձակ  
հոգեր չէրքէզներէ զրաւեալ :

— Խիզանի Թութէ գեղի հողերու մհծ մասը՝  
Միւֆթիզատէ Սայիտ էֆ.է ևն . :

— Զուգուրի Երուն գիւղի հողերուն զրէթէ ամ-  
րագութիւնը Հաճի Նէնմէտախն էֆ.է ևն . :

Բ. — Բաղէշի ենթարկեալ սանճագներէն՝  
Կինճի Գուրի, Խիզան, Փէչար, Ճապաղչուր,  
Մարաշգութ, Զքթէ<sup>(\*\*)</sup>, և Կինճի մօտակայքի Յօէ

(\*) Ծանօթ. Յ. — Կ'ըսուի որ Վանի կողմերը զրաւեալ հօ-  
ղերէն կարեւոր մաս մը հետզհետէ վերագարձուած են, և թէ  
հացեալները նոր ի նորոյ պիտի ցուցակագրութիւն հետեւաբար,  
ենթադրտկան հաշուաց մը 100,000 արտավար նշունակուած է,  
մինչեւ որ նոր ցուցակներով ճշգուի.

(\*\*) — Ծանօթ. Զքթէի ափ մը Հայեր 1895ի ջարդերուն  
մհծ մասամբ քրգացաւցուած են. Նայնպէս բաւական թօւոգ  
Հայեր Փէչարէ և Դարպասան գեղէ Այս սանճագին մհծ մաս  
յեռացին, քարուա է, հետեւաբար արտերը փոքր և նուազա-  
գոյն ասրածութիւն ունին: Գրումանց չափը կ'ենթագրուի  
իրը 20,000 օրավար:

աւելի հայտքնակ գիւղերու արտեր , տուներ , անտառ , ջրազաց , մարգագետններ ևն . : Օր . Արարշէն գիւղի և շրջակայքի իրր 200 արտ , 50 չայիրներ , 15 գրմեր ևն . : Արծէնք , 31 արտ , 1 չայիր , 3 տուն , 3 գոմ , 3 մարագ , 1 ջրազաց : Խալտապա , 13 արտ , 5 չայիր , 1 գոմ : Պոկլան , տեղւոյն Դըմիկ ազաններ գրաւած են հայերուն իրր 60 արտեր , 11 չայիր , 2 տուն , 4 ջրազաց են . , այլ և այլ համեմատութեամբ Գուլիի , Փէջարի , Կէօյնուկի կողմեր :

Գ . — Խաֆիրութեան բանակալական առոքին հողային իճարէի գոյն տարով . ինչպէս և սալսֆով ու բոնի միջացներով , հակառակ Հայերու բազմաժամանակեայ տիրապետութեան ու սեփականութեան Քիւրտ աշիրէթներու կողմէ բոնի գրաւութներ Խութի , Բոնաշէնի , Սասունի , Մօտկանի , Հազդոցի , Շատախի , Փսանքի ևն . գաւառակներու 82է աւելի գիւղերու մէջ , որոնցմէ մէկ քանիին հողերուն ամբողջը , քանիին կէսը և մնացեալներուն այլեայլ համեմատութեամբ՝ գրաւման չափը կ'ենթագրուի իրր 60000 օրավար (Ծանօթ . Այս բռնականներու արտերը ընդհանրապէս վաքր են , բայց թանկարժէք) :

Օրինակ = Շատախ-Երիցանք . վերջին տարիներ 4-5 տնւոր Քիւրտեր բոնի գիւղ մասած և Հայոց արտերուն մէկ մասը գրաւած են , ուր այս տարի Հայ մըն ալ սպաններ են :

Խոյօվսնք . Հայերուն մնձ մասը վախած և խափիրասու . Քիւրտերը հողերու մնձ մասը գրաւած են : Խութ , Գիլօնք , իրր 20 տուն Հայեր իմաժուցած և անոնց տունները , արտերը , անտառը գրաւած են Պալագլը Շէկոյի տան Մահմուտի տղաք : Բննտ-

Համարնը, Սաստանը Քրտեր Զաթօ Ռւսօ, Մաքէ,  
Ամար և ին. 12 տնւոր Հայերը փախուցած, անոնց  
աղքարու մեծ մասր Պալաքը Քրտերուն հետ իրենց  
մէջ բաժնած ու մնացողներն ալ կիսրար լուծք ընել  
կուտան: Գրաւած են և Ս. Աղքերկայ Տնկաձորի  
անուանը և ին.:

Եանվէրտի Պալազը Իսլրահիմ, Սալիմ են գրա-  
ւած են աեղւոյն Հայերու 230 օրավարէ աւելի  
աղքերը. Նոյնպէս Լորտնձոր, Թաղավանք և ին. և ին:  
Դ.—Բաղէշի ենթարկեալ Խարզան, Շիրվան.  
Նախիպան, Էրուն, Պէրվարի գաւառակներու 62ի  
մատ գիւղերու Հայերէն գրաւուած են մեծ տարա-  
ծութեամբ հողեր, ագարակներ, արօտավայրեր,  
տուներ և լն. հողերու տարածութեան չափը կ'են-  
թաղրուի 100-120,000 օրավար:

Օր. Ղարզանի Ճէվիդ գիւղի Հայոց 46 ընդար-  
ձակ հողերը՝ Մալլա-պողէ աշխրէթէն:

Օր. Ղարզանի Մլքիշան գիւղի Հայոց իրր 3500  
արտավար հողերը՝ Զօսապան աշխրէթէն և լն.:

Օր. Զանկով. Հաֆրք, Մրերի, Գալլա, Շալմօ  
և լն., իրր 20 գիւղերու բոլոր հողերը ու տուները  
գրաւուած, Զալլքցի, Փիրօքանցի և լն. աշխրէթնե-  
րէն. ասոնցմէ քանիները ամայացած էին բոլորո-  
վին. թէ այժմ ի՞նչ վիճակ ունին, չենք գիտեր:

Եղին կողմեր հողային գրաւումներ կան  
բայիշա Քիւրտերէ, Ասորիներէ, Եղիտիներէ և լն.  
սրոնց չափը յայտնի չէ:

Ե. Մշոյ ռանձագի Պուղանըգ, Մանսազկերս,  
Վարզօ գաւառակներու բազմաթիւ գիւղերէն հա-  
զարաւոր արտեր, տուներ, չէնքեր և լն. և լն.:  
Օր. Պալանըգի Բլուր գիւղի Հայերէն 2-3000 ար-  
տավար՝ նորեկ Քրդերէ, Լոթար (հին Դալարիով)

73 խոշոր արտեր՝ 600 քիլէր տեղ կամ 2400 օրա-  
վար 56 չայիրներ փրր 1000 բարդ խոտի աեզ  
տեղւոյն շեխերէն :

Մանազկերտ, Ամանօղը 47 ընդարձակ արտեր,  
12 մարդեր, իրր 3000 օրավար Խսասամզետիկ-գիւ-  
ղերու հողերուն և չայիրներուն մեծ մասը, Վարդօ,  
Պատկան, իրր 80 արտեր, մօտ հազար օրավար են :

Զափ գրաւմանց՝ իրր 70,000 օրավար :

Զ.— Մշոյ Դաշտի Զիարէթ, Ախճան, Աւազ-  
աղբիւր զիւղախմբերու 60-70 հայտրնակ զիւղերէ  
հազարաւոր արտեր, առւներ, Պարտէզներ, ջրազաց,  
արտաստեղիներ են. են :

Օրինակ. Փողրկավ 164 արտ, չայիր, 30ի մօտ  
առւներ, մարագ, ջրաղաց են. , Ախճան 185 արտեր  
են. , Տոմ' 150ի մօտ արտեր, չայիր, 35ի չափ  
տաւներ, մարագ, ջրաղաց են. , Շմլակ՝ իրր 200  
արտ, 40 շէնքեր 30 կալ, 25 ալգի, ծառատան  
են. : Դաշտին մէջ աւելի համեմատութեամբ հողա-  
ցին գրաւմանց ենթակայ են նաև. Աւազաղբիւր  
Քիւրտմէյտան, Խորոնք, Քարձոր, Արդխօնկ, Խաչ-  
խարտաղ, Խոփեր, Աւճան, Ալիճան, Առազ, Առինչ,  
Քրտագոմ, Քոլոսիկ, Ծղակ, Վարդիսազ, Մանճիկ,  
Թել, Երիղակ են. են. :

— Յօժարակամ ծախուած և օրինաւորապէս  
սեփականուած հողերու մասին խնդիր չկայ, և  
կարծեմ Տեղական կառավարութեան ու գատարա-  
նին ժողովրդի կողմէ յարուցուած բողոքները կրվերա-  
բերին վիճելիներու մասին, օրօնք կամ բանի, կամ բո-  
զոքի նիւթե եղած խարդախ միջոցներու կիրարկու-  
թեամբ խլուած են՝ օգտուելով ժամանակի աննոդառա-  
պայմաններէ : Օրինակ, Ճիպրանը Մանմուշ ազա-  
չասան օվայի Հայերէն նախորդ ըրջանին իրը 14

արտեր կը դնէ եղեր . յետոյ 60 արտի և չայիրի  
տէր կը հոչակէ զինքը և կը գրաւէ՛ ինքը որ ար-  
դէն ընդարձակ հողեր ու կալուածներ ունի . . .

Անարդար գրաւումներու դէմ մինակ Հայեր չեն ,  
մեր խամամ հայրենակիցներն ալ կը բողոքեն :

Զափ գրաւումներու իբր 60,000 օրավար :

Է . — Նորեկ Խալամ գաղթականներուն արտած-  
ները :

Տեղական իշխանութիւնները՝ 1902—1907՝  
հետզհետէ ու հակառակ օրէնքի և սեփականութեան  
իրաւանց , բնիկները դրկելով՝ խամամ գաղթականներ  
Ղետեզեցին Մշոյ գաշտի՝ 3 , Պուլանրգի՝ 8 , և Խնու-  
սի 2 հսյարնակ գիւղերուն մէջ : Խնուս՝ Զէրքէզ-  
ները գրաւած էին Սիմո և Լազպուտադ անուն եր-  
կու հայապատկան գիւղեր ալ : Էնդամէնը 15 գե-  
ղերէ գրաւեալ առնուազն 20,000 արտավար հողեր ,  
և շատ մը տուներ են :

Օրինակ . Մշոյ Ամիսաս գիւղի 21 տնւոր Հայոց 77  
արտեր , 20 չայիր , 17 կալեր , 28 բանջարանց :  
Պատմալիք ևն . , արօտատեղի , իբր՝ 1500 արտա-  
վար : Տարակոյս չկայ որ քափուն , կալուածագիրը  
և առւրքը Հայոց վրայ են :

Թնջակս յայտարարեցինք ,	գրաւումներու ամ-
բողջական և լիակատար ցանկերը չեն , այլ հասած	
այլ և այլ վիճակադիրներէ քաղուածներ . ուստի	
գրաւմանց չափերը մօտաւորագոյն հաշուով՝ պոյց	
տրուած . ըստ աշխամ , գրաւմանց չափն է ընդամէն—	
Ա . Կարնոց վիլայէթի և յարակից Օրավար	
գաւառներէ իբր	100,000
Բ . Խարբերգի վիլայէթի և յարակից	200,000
գաւառներէ իբր	
Գ . Սեբաստիոյ վիլայէթի և յարակից	80,000
գաւառներէ իբր	

Դ . Տիարպէքիրի վիլայէթի և յարա-	Օրավար
կից գաւառներէ իրբ	200,000
Ե . Վանի վիլայէթի և յարակից	
գաւառներէ	100,000
Զ . Պիթլիս-Մուշ վիլայէթի և յա-	
րակից գաւառներէ իրբ	350,000
	— — —
Համագումար	1,030,000

Կան նաև , զանազան վիլայէթներու մէջ՝ մեր վանքերու՝ և կեղեցիներու պատկանեալ հողային-կալ-ուածական գրաւումներ , որոնց պիտի ակնարկինք , քիչ յետոյ :

### ԽՆԴՐՈՅՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹԻՒՆԸ ԵԿ ԿԱՏԱՐՈՒԱԾ ՀԵՏԱՊՆԴՈՒՄՆԵՐԸ

Պէտք է խոսանովանիլ , որ մեր հողագործ ժողովուրդի կեանքին հետ անմիջական կապ ունեցող այս մեծ հարցը՝ իր կարեւորութեան և կենսականութեան չափով պէտք եղած ուշադրութիւնը չէր գրաւած Սահմանադրութեան առաջին շրջաններուն , որ առեն ա՛լ աւելի դիւրին էր գործը յանգեցնել արագ ու գոհացուցիչ կարգադրութեան մը : Ոչ միայն այն ատեն լուրջ ու յարատեւ հետապնդումներու առարկայ չեղաւ , այլ կը կրկնեմ թէ ցաւալի է որ մինչեւ հիմայ իսկ չունեցանք լիակատաք ու ամբողջական վիճակագիր մը՝ կանոնաւորապէս ճշշդուած գրաւմանց բոլոր քանակին և այլ հանդամանքներուն մէջ :

Արդէն գաւառներէ Պատրիարքարանի և թէ մեզի հասած հատ ու կտոր տեղեկագիրները ամբողջութիւնը շնորհու գրաւումներու , որովհետեւ շատերու մէջ կը պակսին կարեւոր մանրամասնու-

թիւններ . օրինակ՝ չէնքերու . տեսակներ , հոգերու . արածութիւնները , զրաւմանց եղանակները և այլ հանդամանքներ : Շատ քիչ են կանոնաւորութեան դրշմ ունեցողներ . Երկրորդ . շատ մը գաւուներ ու զիւղեր ալ չեն կրցած , կամ չեն զիտցած իրենց կալուածական յափշտակութիւնները տեղեկացնել . որպէս զի կարելի ըլլար լիակատար տեղեկագիր մը կազմել : Կան ալ որ չեն համարձակիր ձայն հանել , վախնալով որ բան մը չշահելի զառ՝ աղային , ապ բարկութիւնը հրաւիրեն :

Անդրոյն կարեւորութեան և աեղի ունեցած առաջարկութեան վրայ՝ Պատրիարքարանը անցեալ նոյեմբերին գործը ուսումնաօիրելու համար յանձնաժողով մըն ալ կազմեց , որուն ևս ալ կ'անդամակցէի : Հողային Յանձնաժողովը 6-7 ամիս անտրնաց այս գործով , թէեւ այս գանդաղութեան մասին ես քանից զիառզութիւններ ըրի և վիճակադրի կազմութեան ձեւի մասին անհամաձայնութիւն ալ ունեցանք . բայց և այնպէս Յանձնաժողովին կազմած տեղեկագիրն ալ ամբողջական բան մը չեղաւ . ինչ որ արդէն ես զգացուցեր էի թէ՛ իրենց և թէ՛ Պատրիարքարանին : Ես կը պնդէի որ նախ համառաօտ այլ կուռ ամփոփումով մը աճապարելու էր խնդիրը Բ . Դրան ներկայացնելու . զարնանացանքէն առաջ , որուն անհամբեր կը սպասէին հողագուրկ ընաօննիքներ : Հաւանական էր՝ ինչպէս կը կարծէի , տեղեկագրի մատուցումը իրակացնելով՝ նարաւորութիւն ունենայինք առաջքը առնել Պետական Խորհուրդի այն որոշումին , որ ամրութեան դատապարտեց վարչական եղանակով լուծման համար հերու ձեռք բերուած նախարարական որոշումը , որու մասին քիչ մը յետոյ պիտի խօսիմ :

Տեղեկատվութիւնը վերջին անգամ բաւ-  
ւական երկարաձգուեցաւ, աւելի ընդարձակ և ընդ-  
լայնուած կազմուելու համար, բայց եթէ այսքան  
պիտի ուշանար ամփոփոյքը, այն առեն աւելի բո-  
էք՝ վիճակազրի մը օրինակը Պատրիարքարքարանէն  
պատրաստուելով՝ զրկուէք բոլոր գաւառները և Ա-  
ռաջնորդարանները, որպէս զի անոնք պարտագիր  
ըլլային՝ ճշգրտօրէն լրացնել զայն ու զրկել: Տա-  
րակոյն չկայ որ 5-6 ամսուայ մէջ կրնար լրանով:  
Մակայն Յանձնաժողովն ալ իր տարբեր հայեացքը  
ունէք, այնքանով մը բաւականանալու և տարա-  
կոյս չկայ թէ խնդրոյն լուծման համար ջերմագին  
ժափաքններ ունենալով հանդերձ: Ինչ որ է: Քանի  
մը խօսք ալ Յանձնաժողովի վիճ սկազրի պարունա-  
կութեան մասին: Էստ այդ տեղեկագրին, հողացին  
գրաւումները կատարուած են ընդարձակ տարածու-  
թեան մը վրայ. այսինքն 32 սանձագներու մէջ  
միանգամայն ու զանազան համեմատութեամբ: Կադ-  
աւածական զրկումներու քանակը Յանձնաժողովի  
տեղեկագրովը 7000է աւելի է և բաժնուած չորս  
դասակարգութիւններու. այսպէս:

Ա. Եկեղեցական և ազգապատկան կալուածները  
(ամէն տեղերուն):

Բ. 100 արտավար տարածութեամբ կամ 100  
տեղի արժէքով գրաւումները:

Գ. Առողջմէ աւելի նուազագոյն չափով եղած  
գրաւումները:

Դ. 1890է վերջ անդի ունեցած ողաշտմական  
և անպաշտօն զրկումները:

Ի բաց առեալ մեր նշանակած վեց վիլայէթները,  
Յանձնաժողովի տեղեկագրին մէջ ցոյց տրուած են  
այն գրաւումներն ալ որոնք եղած են Ատանացի,

Հողեցի , Պրոտոայի , Գտամէմունիի , Էնկիւրիի վի-  
լույշէմներուն և Խզմիմի սանձագի մէջն ալ . որոնց  
մանրամասնութիւններուն մանելու պատեհութիւնը  
շահագոյ :

Վերսպրեալ ամէն շրջանակներու մէջ ոսնձգու-  
թիւններ եղած են՝ խչափէս դիանի տուինք եկեղե-  
կան-ազգութանկան այլ և այլ կալուածներու դէմ .  
որովնքն զբաւուած են աւելի քան 13 զանքերու .  
Եկեղեցիններու գետիններ , 65է աւելի ազգա-  
ռաւեկան հողեր , գերեզմանատուններ , օրբավայրեր .  
Նոյնիսկ եկեղեցիններ են . :

Ամէնէն առաջ՝ գտաւոի ժողովուրդն էր , որ  
ոյս մասին թէ բողոքելով կառավարութեան , Պատ-  
րիարքարանի , հայ երեսփոխանութիւնն ըրած դի-  
մումներով և թէ մայրաքաղաքի հայաթերթերու-  
միջոցաւ . խնդիրը ուշադրութեան առարկայ ընել  
առաւ : Եւ հերացնէ Բ . Դրան մօտ հետանդռւմ-  
ները սկսան :

Պատրիարքարանի կողմէ կառավարութեան եղած  
պիտումներէ վերջ , հերու . Օգոստասի սկիզբը Վանի  
և Մուշի հայ պատգամաւորներուն կողմէ առանձին  
թագրիբներ զրուեցան ներքին գործերու նորընտիր  
նախարար թալէտիմ ոլէյի՝ անյապաղ կարգուցրու-  
թիւն մը առաջարկելով՝ թէ՛ խլամ մուհաճիրներու-  
արուած և թէ զանազաններէ յափշտակուած հոգա-  
ցին խնդրոյն համար , որու պատճառով հազարաւագ  
հայ հոգագործներ զրկուած կը մնան իրենց ապ-  
րուածի միակ ու բազմագարեան միջոցէն : Ներքին  
գործերու նախարարութեանէն խօստումներ արուե-  
ցան . Առաջնդումները շարօւնակուեցան , և պէտք  
է ըսել որ ըստ խօսման՝ խնդիրը նախարարական  
մոգացին ալ հանուեցաւ : Արդէն նախարարապետ

Հիմի փաշան ալ ուշագրութեան առած էր դոքծը .  
և տրուեցաւ հետեւեալ որոշումը , որ կայսեր-  
թական իրատէով հաստատուեցաւ և 27 Օդուառու-  
թիւ հեռագրով հաղորդուեցաւ կուսակալութիւննե-  
րուն՝ այսպէս .

1. Երբ վիճելի անշարժ կալուածներու . աիրա-  
պետութեան համար երկու կողմէ միանգամայն կադ-  
ուածագիր ներկայացուի , իրաւունքը հին կողուա-  
ծագրի տիրոջն է , պայմանով որ ըստ օրինի և յօ-  
ժարութեամբ ծախուծ չըլլայ զայն :

2. Եթէ միայն մէկ կողմին ձեռքը պաշտօնական-  
կուրուածագիր դանուի , վիճելի դետինը անոք կը  
պատկանի :

3. Եթէ երկու կողմն ալ կալուածագիր չունին ,  
նոզը տուրք վճարողին և մշակողին կը պատկանի :  
Յայց այդ երեք պարագաներուն ալ՝ դժգոհ կողմը  
իրաւունք ունի դատարանին առնելու ինդիքը :

Նոյն հրամանագրով՝ այս տեսակ բոլոր վէճերու-  
կարգադրութիւնը վարչական ժողովներու թողուած  
էր : Ասկէ զայն՝ 31 Օդուառու թիւ հեռագրով մըն  
ալ կը յանձնարարուէր տեղական իշխանութեանց՝  
վերոգրեալ կանոններու համաձայն վարուիլ խօսմ  
մուհաճիրներէ գրաւուած հողերու մասին ալ ևն :

Թէպէտ՝ ասիկա վճռական ամրողական լուծումը  
էր բոլոր գործին վարչային եղանակով , քանի որ  
զատական միջամտութիւնը տեղի պիտի ունենաք .  
միւս կողմէ , այս կանոնին գործադրութիւնը ընդողի-  
մութեան կամ անսաստութեան պարագային գիւ-  
րացնելու համար՝ վճռական արամադրութիւններ  
պակտու էին . բայց տարակոյս չեայ թէ՝ որոշ չափով  
պատակար պիտի ըլլար այն և եթէ գաւառական իչ-  
խանութիւնները անկողմնակուլ և անյանպազ գոր-

ձազրութիւններու ձեռնարկէին, բաղմաթիւ դատեր շատ զիւրութեամբ պիտի լուծուէին: Սակայն տեղ տեղ իշխանութիւնք — եւրբ հարի լազրի սրբ ըսեցով, ձգձգեցին, տեղ տեղ ալ՝ ինչպէս Կարնոյ, և առաւելապէս Վանի կողմերը՝ կուսականներու նախաձեռնութեամբ հողային ինչ ինչ վէճեր, ո՛ և է լուծման յանգեր են, ինչպէս բառեցաւ, որոնց մանրամասնութեանց տեղեակ չեմ: Սակայն՝ ընդհանրապէս, հողային բարդ ինդիբր մնաց իր յափրշակուած ձեւին մէջ, և եթէ երբեք՝ վարչական ժողովներէ ալ ինչ ինչ վճիռներ արուեցան, անոնց ալ մեծագոյն մասր անգործադրելի մնացին, դատարանի միջամտութեամբ չէզոքացան, մինչեւ որ վրայ հասաւ Պետական Ասորհաւրդի այս գարնան տուած ժամօթ մէկ որոշումը, որով՝ վերին կամոնազրի արամզրութիւնը չափաղանց սահմանափակեց կամ ոչնչացուց յայտարարելով թէ վարչական ժողովները միմիայն մէկ տարուայ ընթացքի մէջ առաջ եկած հոգային վէճերը կրնան լուծել, ոչ թէ տարիններէ ի վեր գոյութիւն ունեցողները, որոնք դատարանի իրաւասութեան կը պատկանին, մինչ Պետական Ասորհաւրդը զիտնալու էր թէ Հայերու և բայաններու հոգային լացը ՅՈ ատրիններէ ի վեր սկսած էր:

Անկէ ետեւ սակայն հետապնդումները կանգ չափին ու շարունակուեցան թէ Պատրիարքարանի, թէ Դաշնակցութեան և թէ Հայ երեափոխաններու կողմէ: Կազմուեցաւ Պատրիարքարանի մէջ գրաւեալ կալուածներու ցուցակը, որքան որ հնարաւ որ էր ու մատուցուեցաւ Բ. Դրան. միենոյն ատեն հայ երեափոխաններու մեծագոյն մասին հաւաքական ստորագրութեամբ ետեւէ ետեւ երկու թազրիր ալ արուեցան ու քանի մը հեղ բերանացի բանակ-

ցութիւններ տեղի ունեցած վարչապետ Հագոր Փաշացի և Ներքին գործերար նախարար թալէաթ պէտի հետ, ու միշտ խոստումներ չխնայուեցան ին դրոյն նկատառման ու կարգադրութեան համար։ Տրուած թագրիրներով, ի մէջ այլոց առաջարկուած էր 1325 Օգոստոս 27ի հրամանագրին հիման վրայ, վարչական եղանակով կարգադրութիւնները փաւթացնել, վերջ մը սալու այս վէճին, որ կը սպառնայ սուր հանգամանք սասանալ։ Մեծ Եպարքուին բացակայութիւնը և ներքին գործոց նախարարութեան կատարելիք քննութեան արդիւնքին ուշացումը գործը ձգձգեցին մինչեւ հիմա, և ինչպէս կ'իմանանք, այս օրեր զարձեալ խորհրդակցութիւններու և բանակցութեանց առարկայ եղած է։

Ամէն պարագայի մէջ սակայն՝ այս ինպիրը վարչական եղանակով միայն կրնայ կարգադրուիլ դատական ճամբով ենթադրուած լուծում մը, լուծում չի կրնար բլալ, այլ խնդրոյն թագումը, որով հետեւ անկարելի է հաղարաւոր խնդիրներ ու վէճեր կարճ ատենի մէջ դատարանով լուծել, մինչ հոգագուրենները անմիջական կարգադրութեան կը սպասեն ապրիլ կարենալու համար։

Հաղացին յափշտակաւթիւնները թէե բազմնադեն, բայց զլսաւորապէս երկու գտանկարգութեան կը բաժնուին, — դիւրահարբելիներ և կննուոներ։ Հայ երեսփոխաններու վերջին թագրիրով (խմբադրուած Զօնրապ էֆենտիի կողմէ) կ'առաջարկուեր վարչացին եղանակով անմիջական կարգադրութեան ենթարկել առաջին մասը, որ օրինական հնարաւութիւն ունի անյաղաղ վերադարձուելու։

Այդ առաջարկը հետեւեալ իմաստը ունէր.

1. Վերադարձնել այն ամէն հոգերը, որոնք բաց սրձակ բոնութեամբ խլուած են։

2. Վերադարձնել տեղական իշխանութեանց մի-  
ջոցը . խօսմ մուհամիրներու արուածները :

3. Վերադարձնել ո՛ և է անհատական պահանջքի  
ժողովը , առանց գատարանի գրաւուածները , կամ  
քանի մը արտերու կալուածագիր միայն ունենալով՝  
համեյնական հողերը :

4. Վերադարձնել եօզլամս մեմուրներու ձեռ-  
քով առանց օրինական ձեւականութեան անկանոն  
ժողովանցումները :

5. Վերադարձնել ազգապատկան անշարժ կալ-  
ուածներ , եկեղեցիներ , գերեզմանատուններ են . :

6. Իրենց բնիկ տեղեր զրկել այն ամէն Քիւր-  
ուերը , որոնք բանապետական շրջանին հայ գեղեր  
մասն և ոռներ , հողեր խլսութ են են . :

7. Վերադարձնել խափիրութեան՝ հողալին ի-  
նուրեկի գոյն տալով զրաւուած , կամ զրաւումի են-  
թակայ հայ գեղերու հողերը , որոնց մեծ մասը՝  
թէե բավու չէ եղած , սակայն գարաւոր տիրապե-  
տութեամբ , հազգը գարաց են են . :

8. Վերադարձնել սահմանակցութեան պատ-  
րուակով խլուածները . ինչպէս և այն հողերը , որոնց  
մասին գատավարութիւն եղած , գատարանէ Հայե-  
րու գէմ թէեւ . աննպաստ վճիռ տրուած , բայց այդ  
վճիռը վերաքննիչ կամ վճռաբեկ ատենի որոշումը  
շրնգունած՝ խլուեր են բնիկ հողատէրերէն :

Բարձրագոյն իշխանութենէն կտրուկ հրաման մը  
բաւական էր՝ այս մասը անմիջական կարգադրու-  
թեան մը յանգեցնելու . ձգձգումները դարման մը  
չեն վէճին , պատճառներ ունինք յուսալու թէ վե-  
րին շրջանակներու մէջ ալ աննկատ չէ թողուած  
այս ձևմարտութիւնը ու չենք կարծեր որ գժուարու-  
թիւններ ծագին դործը արդարամիտ լաւման մը  
առաջնորդելու :

Բ. ՄԱՍԻ. — ԿՆՃԱՌԱՑԵՔԸ

Բ. աստիճանի լուծման կարօտ եզրդները հետեւեալները կրնան նկատուիլ .

1. Պեստական տուրքի պատրուակով թանկարժէք հողեր՝ չնշին գնով ծախուած :

2. Երկրագործական Պանքային պարաքի վարքարէն թանկարժէք հողեր՝ չնշին գնով ծախուած :

3. Օրինական հանգամանքէ գուրկ ու և է թրղթով (կամ անընդունելի չին իբամով, վկայութիւններով ևն .) Հայոց գէմ գատարանէ արձակուած աննպաստ վճիռներով պրաւուածները :

4. Երնծու վկայութիւններով հազգը գարարի իրաւունք վաստկելով դատարանի վճիռով գրաւուածները . կամ ի բացակայութեան ինքիփալները

5. Եօգլամա մեմուրներու անկանոն կալուածագրերը դատարանով հաստատուած ևն . :

6. Մամնաւոր առնելիքի փոխարէն դատական վճիռ ձեռք բերուած և գրաւուածները :

7. Չնչին գնով ( $1/10$ թղ կամ  $1/5$ թղ) սալաֆով ինթիգալ եղածները :

Ծանօթ .— Հարկաւ միշտ բացառութիւն կը կազմեն այն գրաւուններ կամ ինթիգալներ, որոնք երկու կողմի հաւանութեամբ եղած են, ու բոնութիւն, խարդախութիւն չէ գործածուած :

Որեմն կհճռոտութիւններն ալ՝ որ զրեթէ գրաւուններու կէսին չափը կը կսպմեն . արդարութիւնը կը պահանջէ որ խղճամիտ քննութեան մը ենթարկուին, ինչպէս և գնուհատութեան, պետական օրէնքներու համաձայն կարգադրուելու՝ ի նկատ ունենալով երկու կողմին ալ շահերը : Երբ արտ մը, որ 100 ոսկի կ'արժէ, բոնի առուծախի պատ-

բարեկին տակ տասը ուկիով իւրացուած է, ոչ մէկ պէճնք և խիղճ կը ներէ նուիրագործել այս առուազը: Գրաւողը սասանալու է կամ իր դրամը, կամ իր դրամին համարժէք գետին մը, թէպէտ առանապատիկ ալ շահագործեր է են. են: Կամ երր 80 ուկի արժող արտ մը 20 ուկիով առնուած է՝ հաղատիրոջ կամքին հակառակ կամ անոր բացակայութեան, նոյնպէս: Այս խնդիրը հայրենիքի պէրքերէն մէկն է, պէտք է անպատճառ իր բուժումը ունենայ, ոչ միայն արդարութեան հարկը առաջ համար, այլ ի սէր համերաշխութեան օսմ. առարերու, որուն համար ամէն կողմէ՝ ամէն օր փափաքներ կ'արտայացառւին, փափաքին պէտք է յաջորդին համերաշխ ու գործնական միջոցներ:

### ՀՅԴԱՅԻՆ ԶԲԿՈՒՄՆԵՐՈՒ ՄԱՍԻՆ

ՆԵՐԱՅԻՐԻ ՇՐՋԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ԽԾԽԱՆՈՒԹԵԱՆՑ ԴԵՐ



#### Քանի մը ակնարկներ

Բարձրագոյն շրջանակներու մէջ վերջերս արտայացառւած այն միաքը թէ նախորդ շրջանին՝ 80-70 հազարի չափ Հայերու Կովկաս և այլուր գաղթը՝ իր անվերադարձ Տեղափոխութիւն մը նկատուած բղարտ պատճառով է, որ ժամանակին տեղական իշխանութիւնները, անոնց թողած կալուածներն ու նողերը խրամ մուհամիրներու տուած են, արդիւնք է կամ սխալ բմբանումի, և կամ տեղական իշխանութիւններէ ումանց, ինչպէս և ժողովրդական հողերը գրաւող գասակարգին յերիւրանքին ու դիմումներուն: Տեղական իշխանութեանց հետեւած այդ ընթացքն էր, որ շատ տեղ լուելեայն թելազիր եղաւ ժողովրդային հողերու ուրիշ տարրերէ ալ գրա-

ւումին և այժմ ալ՝ վերադարձուելու համար՝ վրձ-  
ռական կարգադրութեան մը յապաղելուն :

Շատ պարզ է որ՝ նախորդ շրջանին՝ պաշտօնա-  
կան գրաւումները վերը յայտնուած մտքով չեն  
եղած : Այն օրերուն, տեղական դաս մը պաշտօն-  
եաներու նպատակն էր ոչ այնքան լքուած հոգերուն  
մշակումը մուհաճիրներու կամ այլ տարրերու միջո-  
ցով, այլ աւելի՝ այդ հոգերէն Հայերուն զրկումը :  
Այդպիսիները բոնակալութեան ծառայութիւն մը  
մասուցանել կը կարծէին և այդ մարմաջէն բռնուած՝  
կը հալածէին, իրաւազուրկ կ'ընէին Հայերը, խլելով

միայն փախստականներու, այդ տակաւին հողին  
հետ առանապող գասակարգին ալ կալուածները :

Կարելի է ըսել որ չատ հաղ ալ ժողովրդի հոգե-  
րուն աչք տնկողներուն և տեղական իշխանութիւն-  
ներուն թելազրութիւններով էր որ ձեռք կը քեր-  
ուէին կամ տեղի կ'ունենային բարձրագոյն, այլ  
ձախող հրահանգներ են, որովհետեւ գրաւումնե-  
րուն մէջ՝ բարձրագոյն շահը չէր որ գեր կը խազար,  
այլ յափշտակողներու շահը և ստորին պաշտօնեանե-  
րու փոքրութիւնը . . .

Լաւ կը յիշեմ որ երբ Մուշի նախորդ կառավա-  
րիչներէն Մահմատ փաշան՝ այնքան հոանգով իր  
բարեկամ Զէրքէզները նպաստաւորելու ետեւէն էր  
և Վարդենիսցիներէն ստորագրութիւն կը խլէր՝ զա-  
նոնք հոգազրկելու համար, Բաղէշի վալին՝ Հիւսնի  
պէյը՝ յատկապէս կը հեռագրէր — հրաժարիլ գա-  
տիմ եհալիի իրաւունքը բռնաբարելէ : — Բայց ո՛վ  
որին կը լսէր :

Բայց տեղական իշխանութիւնները իրաւունք  
չունէին 1. Պատրուակեալ մալուլինքի մը խնդրով  
ալ Հայերը կամ նման բաեաները զրկելու : 2.

Քանի որ վանի , Պիթլիսի և հարիւան վիլայէմներու հայ գեղացիները բերքը վարան կամ բառ օրինի նազլիսին չեն բառած , այլ թալուն-թուլանէ , ուուրէ կրակէ փախեր էին , նոյն խոկ շատերը փախուսափ տան՝ մեռած , զարնաւած ու ձերբակուլուած էին : 3 . Քանի որ անժնց տուներն ու հողերը բափուլու ու վաղեմի սեփականութիւններ էին . 4 . Այդ հողերը օրինական ձեւի տակ ոչ մալու հաշակուած , ոչ ալ մեզարի գրտած էին . 5 . Անոնք՝ խրաքանչիւրը իր գեղի առնմանին մէջ զսնուելուն , չերն կրնար ուրիշի արուելի . նոյն զիւղի ազգարնակութեան կը պատկանէին , 6 . Թէ մեզարի ալ գրտէին , ինչ որ չէ եղած , ոսա օրինի գեղացին իրաւունք անէր առնելու , երբ չուզէր հրաժարիլ իր այս իրաւունքէն : 7 . Զէրքէզները կամ Քիւրաները տեղաւորուած հայ զիւղերուն ամենաստուար մասը բնակչութենէն պարագուած չէր , այլ մեծամասնութիւնը միշտ գեղը կը գտնուէր . կը մշակէր , տուրք ու տասանորդը կուտար , և եթէ 8 . Գիւղացիներէն մաս մը՝ բոնութիւններու և աղքատութեան չզիմանարօվ՝ փախած էր , սակայն այդ զիւղերը կտուազարութեան առջեւ իրր ամբողջ նկատուած , ու խարճ-խարաճը գտնձուած էր : 9 . Եթէ նոյն խոկ հարկ բլար փախստականներու հողերը մալու նկատել , հարկ էր թողուլ բնիկ , այլ հողազուկ գեղացին և ոչ թէ մուհաճիրի կտմ գրսեցիի : Դեռ աւելին կայ : 10 . Բոլոր փախստական Հայերը՝ միահամուռ արտասահման չանցան . անոնցմէ աւելի ստուար մաս մը՝ մօտակայ գաւառներն ու նահանգները ապաստանած էին , օրինակ՝ Կարնոյ և Տիարպէքիրի վիայէթները , աւելի հեռուներ , շատերը նոյն բակ Քրսերու գեղերը՝ ընտանիքով ծառայութեան մասած

էին՝ սպասելով որ չարաբաստիկ հարածանքը դազրի : 11. Անոնցմէ շատ շատերն աւ ամրովյ ընտանիքը չէին առած գեղէն . մէկ մասը կը թողուին իր պահապան , և ի հարկին՝ իրը մշակող հողերուն , իրենց կաշին կը ծախէին տուրքերնին կը վճարէին : 12. Տեղական իշխանութիւնը , մանաւանդ Պիթլիսի վիլայէթին մէջ . շատ լաւ գիտէր որ ժողովուրդը կը փախէր իր տուն աեղէն ո՛չ այնքան Քիւրտերութալանէն , որ հեղեղի մը պէս կուգար կ'անցնէր , այլ օրուան հարկանաւաֆի աւվերջ և անտանելի թալանէն , իշխանութեան սուկալի հետապնդումներէն . խուզարկութիւններէն , ձերբակալութիւններէ , եւն . եւն . . 13. Ու մալուլիէրի խօսք չկար այն առեն . պէտք ալ չկար , քանի որ Տէֆթէրը թագանիի մէժուրիներուն ձեռքով կը խուէր նաեւ իր տունը տառապող Հայուն ալ հողը : Վարդենիսի Շփախստական տուններու հողերը 350 արտավար էին , բայց տեղական իշխանութիւնը բնիկներու 2000 օրավարէ աւելի հողերն ալ խեց : 14. Միեւնոյն ժամանակ՝ թահօփլտարի խարազանը խեղճ գեղացիին կոնակին վրայ գրած , նոյն խակ խուած և լքուած հողերու տուրքերն ալ (հողային-զինուորական) բնիկներէ կր գանձէր , անորակելի խստութիւններով : 15. Շատ տեղեր ալ առւն ու աեղը և հողեր խելէ յետոյ , կարդ մը բռնականներ կը փախցնէին տէրերը իրենց զիւղերէն :

Տեղական իշխանութիւնը զիտէր թէ հայ զիւղերու մէջ զետեղուած Զէրքէզները կամ բռնի տեղաւորուած դաս մը Քրաերը հանգիստ չպիտի տային , պիտի ճնշէին արդէն ճնշուած տարրը : Թող մտնեն այդ տեսակ զիւղերու մէջ ու պիտի տեսնեն ճշմարտութիւնը . . .

Երբ այսպէս է իրականութիւնը , այլ եւս մարդիկը պատրուակ ընել՝ արհամարհանք է օրէնքին . որ բռնութեան առջև՝ միւրուցի դրութիւնը անսփիծելիօրէն կը մերժէ :

Բայց խնդիրը միայն տեղական իշխանութիւններուն չմնաց . ինչպէս վերեւ ակնարկած էի՝ չգիտենք թէ ի՞նչ պատճառներէ դրգուած՝ անցեալ գարնան Պետական Խորհուրդը 132օ օգոստուն չափական ժամարելով զայն պատահած հողային վէճերուն յատուկ համարելով զայն : Ասկէ զատ , Պետական Խորհուրդը օրինագիծ մը մշակեց հայ փախըստականներու հողային խնդրոյն վերաբերմամբ : Այդ օրինագծին մէջ խօսուած է հայրենիքը և հայտակութիւնը ձգած հայ փախստականներու մասին , ինչ որ չի չօշափեր մեր բոլոր փախստականներու խնդիրը : Առողջեանեւ , Արեւելեան նահանդներէ փախչող Հայերուն ամենաստատար մասը ոչ միայն քերքը վարան չէր ըրած , այլ անսնցմէ շատերը , ինչպէս դիտել առած էի՝ օսմանեան վլլայէթներու մէջ տապաստանած էին , իրենց գոյութիւնը քաշքալու : Պետական Խորհուրդը ասոնցմէ ոչ մէկը նկատի առած է . և օրինագծին արամազրութիւններն ալ աննպաստ են իրենց եզրակացութիւններուն մէջ : Առանց կանոնական ձեւակերպութիւններու արտասահման անցնողները միայն Հայեր չեն սակայն : Օսմանցի ուրիշ տարրեր ալ նոյն ձեւով գուրս գացած էին . եթէ վերջինները բանւորութեան կ'երթային , խեղճ հայ գիւղային ալ իր բազմաչարչար կեանքը աղատելու կ'երթար . և սակայն մարտիկը դրութիւնը միայն անոր յատուկ եղաւ :

Խուշի Մկրագոմցի Աղամանը Կարս կը պանդխախ :

իր տղան՝ Մկրէն և ընասնիքը տունը կը մնան, կը վարեն հողերը, կը վճարեն տուրքերը։ Տարիներ կ'անցնին, Աղանձն կը մնոնի Կարս և ահտ օր մըն ոլ՝ իր թափուլը հողերը՝ իրրե մայուլ Թարիս աղային կը տրուին, և որդին Մկրէն ի զուր գլուխը քարին պասին կը զարնէ. թէ ինքը ողջ է, չէ պանզրխատած իսկ. բայց ո՞վ կը լսէ . . . Այս ո՞ր տեսակ օրէնքներէն է, և միայն Մկրէին յատուկ . . .

Կարծուեր է եղեր որ փախստականները չպիտի վերադառնան եւ առոր համար անոնց հողերը գրաւեր եին։ Հիմայ ոտկայն կարծիք չկայ, այլ իրականութիւն կայ։ Ներսը թէ դուրսը փախչողները ահա վերադարձած են, ու կը վերադառնան՝ հողին հետ աշխատելու, հայրենիքը և պետութիւնը արդիւնաւորելու։

Տրուած խոստումները նկատի առնելով՝ իրաւունք ունինք յուսալու, թէ սահմանազրական թուրքիոյ բարձրագոյն իշխանութիւնները չողիտի վարանին արդարութիւնը գործադրել, նկատի ունենալով երկու կողմին ալ շահերը և իրաւումնքները։

Ժողովրդին պահանջը՝ օրէնքի պահանջն է. — Իրաւունք և արդարութիւն։

Արդարութիւնը չի հեռացներ օսմանցի ցեղերը, այլ աւելի իրարու կը մօտեցնէ։

ՔԻՒՐՏԵՐԸ ԵՒ ԻՐԵՆՑ ԴԱՍԱԿԱՐԳԵՐԸ



ԹՈՌՈՒԽՆ ԵՒ ԲԱՅԵ

Գիտենք թէ Քիւրտերը հին ցեղ մըն են, ու հին դարերէն ծանօթ՝ իրր վրանարնակ և առպատակողներ։ Այսօր ալ զիր-Շըրականութիւն չունին, սակայն պահած են իրենց լեզուն, աւանդութիւնները և սովորութիւնները։

Քիւրտ հայրենակիցներու՝ հայրաբնակ նահանգներու հաստատուն ընակութիւնը թէեւ շատ հին ժամանակի գործ չէ, բայց իբր վրանաբնակներ ու շրջիկ դրացիներ, գարերէ ի վեր ծանօթ են հայ ժողովրդին:

Ներքին դաշտէն վեր, հիւսիսային դաւառներու մէջ հաստատուն բնակութեան միտքը Քիւրտերու մէջ սկսած էր տարածուիլ և տնօնք աեղ գտնելու համար՝ ստոյդ է որ յափշտակութիւններ ու զրկանքներ, կեզեքումներ շխնայեցին բնիկներուն գէմ, մանաւանդ յուզկահարութեանց ատեն, և որոնք շատ ընդարձակ տեղ մը կը գրաւեն ժամանակակից պատմութեանց մէջ. բայց շատ աեղեր, մանաւանդ լեռնային վայրեր, ընտելացան բնիկներուն հետ, և ի բաց առեալ տւատապեանները, բաեա դասակարգը սկսաւ մարզուիլ հողագործութեան ու դրացիութեան պայմաններուն: Հողագործական արհեօտը Հայերէ սորված պիտի բլլան. արգէն՝ բաեաններէն շատերը՝ հին ատեն հայ նահապետական և համբայ աներու մէջ մշակութեան կը մանէին ու կը մարդուէին: Իսկ իսահարածութիւնը հինէն ի վեր դիտեն:

Շատ հեռի չէ, պրեթէ դեռ մինչեւ 19րդ դարու պիգրները, ստուար մեծամասութեամբ, մանաւանդ թոռունները վրանաբնակ կեանք մը կ'անցնէին, մեծ մասը՝ ամրան վերի դաւառներու բարձունքը և ձմբան՝ ներքին դաշտի տափաստանները կ'երթեւենէին. իսկ թոռունները և իրենց հետեւորդները ընդհանրապէս լեռներէն հայ գեղեր կ'իջնէին և հայ տուններու մէջ կը ձմեռէին:

Երբ 1828ի պատերազմին՝ դէպ Արեւելեան Հայուստան հայկական ահազին գաղթականութիւն մը

փրթառ, ոչ միայն Կարինէն, Բասենէն, Ալաշկերտէն, այլ Մուշի գաշտէն սկսած՝ Վարզօ, Կէօյնուկ, Շուշար, Թէքմէն, Խնուս, Պուլանրդ, մանաւանդ Մանազկերտ ու Բաթնոց, բաղմաթիւ հայ գեղեր ամբողջովին պարպուեցան՝ իրենց տունն ու տեղը եկեղեցիներ եւն. կանգուն թողրով. անոնց փոխարէն բաղմաթիւ բաեա Քիւրտեր հաստատուեցան պարապ ու պատրաստ աներու մէջ և երբ 1830ին Գրշապն ալ Կայս. Իրատէով (\*) ջնջուեցաւ, թուուններն ալ սկսան տեղ վնասուել և հաստատուիլ, ու ստուարացան վերի գաւառներու մէջ: Այն թուականէն առաջ, ասդին անդին արգարեւ կը գտնուէին քիւրտ գիւղեր, սակայն անոնց ամբէնքն ալ՝ բանա-երկրագործ դասակարգին կը պատկանէին, քանի որ ամբէնէն առաջ անժնք հաստատուն բնակութեան ձեռք զարկած են:

18րդ դարուն սկիզբները՝ Իտրիս անուն քիւրտ մոլլա մը, որ իբր ուսեալ ու խելացի մէկը՝ իր ստենին ազգեցիկ գիրք մը գրաւած Բաղէշի խոներուն մօտ, մասնաւոր ջանքեր ի գործ դրած է՝ Սամնոյ լեռնաշղթային մէջ քիւրտ աւատապեաներ հաստատել. և կ'րսուի թէ՝ Գուլփի, Մօկտանի, Փանքի ու Սասունի քանի մը աւտատապեատ ազաներու տունները այն ատենէն մուտ գտած են ու հեազնեաէ իրենց շուրջը հաւաքելով իրենց ցեղակիցները՝ ստուարացած են:

Բայց քիւրտերու և իրենց զլսաւոր պէյերու ազգեցութեան ու հոծ բնակութեան բուն շրջանակը՝ հին ատենէն ի վեր եղած են Կորդուիք (արդի

(\*) Այս Իրատէն ձեռք բերուած է Մուշի Առաջնորդ Պետրոս Եպոսի և Մուշի հայ գիւղապետներու Պոլիս ըրտծ անընդհատ դիմումներուն հետեւանքով:

ձեզիր ու Պօհթանը), որոնց վրայ ունին հէքեաթ-ներ և դիւցազներգութիւններ: Պոհթանէն էր քիւրտ ազնուականներէն հոչակաւոր Պէտէրխան սլէյի զեր-դաստանը:

Հիւսիսային գաւառները հետզհետէ հաստատ-ուած Քիւրտերը չորս տարբեր դասակարգերու կը բաժնուին .— Գրզըլպաւ, Դմիթիկ, Թոռուն և Բաես:

Գրզըլպաւ քիւրտերու երեւումը և հաստատումը ամէնէն հինը կը կարծուի, հաւանաբար 16րդ դա-րուն, այն մեծ ու արիւնահեղ յարձակումներու ա-տեն, որոնց մասին աեղեկութիւններ չեն պակսիր ձեռագիր յիշատակարաններու մէջ, յարձակումներ՝ զորս գործեց Գրզըլպաչներու Սօֆի ըսուած դա-սակարգը 1500ին, և անկէ վերջ: Էստ ձեռագիր-ներու, Գրզըլպաչներու ազգ կոփւները տարածուած էին՝ ոչ միայն հայաբնակ գաւառները, այլ ամբողջ Եվրոպասի մէջ Ասրագատական են.: Աւելորդ չեմ համարեր հետեւեալ յիշատակարանը արտազրել այս աեց .—

«Փառք ամենասուրբ Երրորդութեան . . . որ ես կարողութիւն Գրիգոր աբեղայի, հասանել յա-ւարս զրոցս, որ կոչի ճապընաիր . . . ի դառն և դժար ժամանակիս, որ կամք յերերմանի: Զի ազգն Աւաֆեաց՝ ելին ի Շիլթ-թվին (1500ին) և զօրաժո-ղով եղեալ յերգնկայն, զիմեցին յԱրեւելս, ի գուան Ալանաց, և առեալ զՇամախի և զամենայն տունն Երևանայ, որ են Աղումնք, և նստան անդ տարի մը: Եւ արարին շատ աւերք: Եւ ոյժ առեալ անոսի զիմեցին ի վերայ Ալւանդ վասիւսին թաւրիդոյ և ի դէմի հարեալ կոտորեցին զնա յանխնայ, և վախատական արարին. ինքեանք առեալ զթախմըն թաւրիդոյ նստան: Եւ տիրեաց կարմիր զդակն Ա-

արպատական տանս : Եւ ի միւսում ամի՞՝ դարձեալ , գնացին յԵրզնկայն : Յետեւեալ տարին՝ Սաւֆին դարձեալ եկ ի Թուրէզ , կալաւ զամենայն աշխարհն , արարին շատ աւերք և բաղում արեան հեղմունք . անխնայաբար կոտորեցին զազկն Տաճկաց յամենայն տեղիս , զայնոսիկ որ զիւորք էին լիալ : Եւ եկեալ յԱրձէշ և յԱրծկէ նստան . Բ . անպամ թալանեցին , թողեալ գնացին : Իսկ Քուրտն ի կողմանց Բաղիչոյ եկեալ (Կորդուաց կողմերէն ըսել կ'ուղէ) էառ զԱրծկէ և ամբացաւ անդ : Յետոյ՝ եկեալ Սաւֆին (Սօֆի) և եղեւ շատ կոփս և ազմուկ և այլ ոչ կարաց առնել ի Քրդոյն : Եւ քաղաքն և բերդն մնաց ի հասար (տպաշարուած) յաշնանէ մինչ ի գարնան : Եւ զերկիրն առեալ կարմիր գատկն և նստաւ : Եւ այնչափ ճշդիւ մոլ էառ ի Քրիստօնէից , մինչ զի այլ ոչ մնաց զինդ , ապարանջան՝ յականջս և ի ձեռս կանանց և ոչ զգեստ , և ոչ զարդարանք . . .

«Եւ կողոպտեալ եղին յընչից և ստացուածոց և եղին ամեննեքեան այբ-կին իրը զզերոյ-աէր , պատառաստոն հնոսի հանգերձիւն են . : Արդ՝ ի սոյն դասն աւուրքս եղեւ աւարտ գրացս ի քաղաքս Արծկէ . . . Ի հայրապետութեան Տ . Ներսէսի որ ոչ կոյ շինութիւն յԵջմիածին և ոչ խաղաղութիւն յաշխարհն Հայոց են . . »

Արդի Գըղըլպտաշ Քիւրտերը կը բնակին առաւելապէս Տէրսիմ , Քղի , Շուշար (Պինկէօլ , Վարդպաւակները) են . : Բայ ոմանց՝ անոնք՝ թւով 100,000ի մօտ կը կարծուին : Առանձին ազանդ մըն են և բաժնուած՝ Խոլամութենէ : Անոնց զինաւոր ցեղապեան է Շահ Հիւսէյին պէտի ընտանիքը ի Փուղուձան : Ունին հետեւակ ու ձիաւոր աշխ-

բէթներ, որոնց մեծ մասը՝ իրր բահաններ ենթա-  
կայ են տպաներու կամաշակառութեան։ Անոնց լե-  
զուն՝ բաւն քրաւերէնէ տարրեր է, աւելի մօտիկ  
պարսկերէնի։

Դըղըլպաշներու ցեղակից կը համարուին Գրմլիկ  
բառած իսլամ Քիւրտերը, միււնայն ատեն համա-  
խոս անոնց հետ, սակայն կրօնապէս բամնուած ու  
հեռացած անոնցմէ։ Դմլիկներն ալ բաւական բա-  
տուար թիւ մը ունին ու տարածուած են Աստոյ  
յիսնաշղթայի արեւմտեան մասները՝ գլխաւորապէս  
Կինձ, Զքթէ, Զէջար, Հայնէ, Բալու, Ճապաղջուր,  
Մարտչպութ զաւառակները և մաս մըն ալ Սեւե-  
րակի կողմերը։

Դմլիկները ընդհանրապէս լեռնաբնակ են, հե-  
տեւակ աշխրէթներէ կը բազկանան ու մտաւորա-  
պէս չափաղանց ետ մնացած են։ Անոնց նշանաւոր ա-  
շխրէթներէն յայնափ են Աօլախլը, Մուսեանլը, Զքթ-  
թէր ևն։ Մեծ մասը իրր ճորտեր ենթարկուած են  
իրենց տպաներուն։ Ինոնաբնակները աւելի խաչ-  
նաբածութեամբ կը զբաղվին ու կ'ապրին։ Կան որ  
հողագործութիւն ալ կ'ընեն։ Աշխրէթ բառածնե-  
րուն մէջ՝ սակայն յաճախապէս ոլ են զողութիւնները,  
սպանութիւններ են։

Դմլիկ ցեղի ազաններէն՝ ամէնէն հին ընտանիքը  
կը համարուի Կինձի ամիրաններուն տունը, որ այ-  
սօր չունի իր նախակին ազգեցութիւնն ու հմայքը,  
մանաւանդ Կինձի միւթարրը ֆութիւնը հաստատ-  
ուելէն ի վեր։ Այս առնը՝ հին ատեն, երբեմն լաւ-  
յարաքերութիւններու մէջ է եղեր Հայերու հետ,  
ինչպէս կ'աւանդուի։

Կինձի ամիրաններուն մտերիմ յարաքերութեանց  
քանի մը օրինակներ կը յիշուին հինէն։ Թրինակ՝

Պաղլուի Մելիքութեան հետ իրենց գործակցութիւնը իր 17րդ դարուն, պարսիկ խաները վտարելու համար, և 19րդ դարու սկիզբը Ս. Կարապետի և Մշոյ տուաջնորդութեան հետ՝ մասաւանդ 1828ի թուրքեռուս պատերազմին ասեն։ Ամիրաներու իշխանութեան ատեն, տակաւին գոյութիւն ունէին հայ Մելիքութիւնները, որոնք դէպի պեսութիւն ունեցած իրենց հաւատարմութեամբ կրցած էին պահել իրենց ազգեցիկ դիրքը։ Մինչեւ 19րդ դարու կէսերը գեռ կրցին Մելիքներ Դաշտի, Խնուրու և Պուլաներգի մէջ, որոնցմէ Եօնձալուցի Մելիք Խըն (1868ին մեռած) կը պատմուի որ՝ հայ և քիւրա 20-30 տիգաւոր սպասաւորներ կը գործածէ եղեր են։ 17րդ դարուն՝ ամէնէն ազգեցիկ և համբաւաւորն եղած է Մշոյ Դաշտի Պաղլուի Մելիքութիւնը, որուն անունով դիւզը մինչեւ հիմտ կը կոշուի Պաղլու-Մելիք և կը պահէ եղեր մինչեւ 500 զինեալ սպասաւորներ։ Այս Մելիքութեան և Կինձի ամիրայութեան կը պարտինք՝ պարսիկ խաներու բանագետական խենէց վարչութենէն Դաշտին մաքրագործումը։

### Թ Ռ Ա Ի Ն Ե Ն Ե Բ Ը

Ասոնք՝ քիւրտ ասպեսներու գասակարգը կը համարուին՝ իր ամէնէն խելացիները և յանդուզն քաջերը։ Շատ նախանձտինդիր են եղած, աւելի առաջները՝ իրենց ցեղացին սովորութիւններն ու բարքերը պահելու համար։ Բնդհանրապէս՝ բոլոր թուունները ձիւաւոր են, լաւ հեծնողներ, և կը ուղներ, մանաւանդ իրարու դէմ։ Մարզուած էին չարքաջութեան, և ի հարկին՝ սակաւագետաւթեան։ — թէեւ հիմա շատ փոխուած են, հաստատուն բը-

նակութեան վարժուելով։ Քրտերէնի ամէնէն մաքուր գաւառաբարբարը թուռններու մէջն է։

Քառասուն տարի առաջ՝ թուռունները կը կրէին տէդ, սուր և գարապինա։ Բայց նորահնար հրացաններու երեւումէն յետոյ, ձգեցին տէզը և սուրը ու սպառազինուեցան Մարթինով, Մաւզէրով, դաշոյնով և ըիվոլվրով։ Զէնք ու ձի չունեցող թուռունը կնամարդի կը համարուի իրենց մէջ։ Յեղային տարազը թէև նոյնութեամբ պահած էին, բայց Համբատիէ հեծելագունաերու կազմութենէ վերջ, թուռուններու տարազը մեծապէս փոխուեցաւ, և այդ հեծելագնդին արձանագրուած և մանաւ անդ սպայութեան կոչուած, մեծ ու փոքր բոլոր ցեղապնտները՝ նոյն գնդին յատուկ զինուորական զգեստ հագան ու կը գործածնն զայն տոէսլ իրենց պաշաօնտեան համար։

Արեւելեան նահանգներու զլիսաւոր թուռուններն են Մըլանցինները, որոնց մեծ մասը կը բնակի Տիարպէքիրէն վար՝ Գարաճաս ազ, Վէրան Շէնիր ևն։ Ամէնէն կտրիճ և ազնուական ցեղը կը համարուի ասիկա։ Ծանօթ Խպրահիմ փաշան այս Աշիրէթին ցեղապեսն էր։ Մլանցիններէն մէկ մասը՝ իրր մէկ դար առաջ՝ զատուած և դէպի Պինկէօլ քաշուած է, որոնք աճելով՝ այսօր չորս նշանաւոր աշխրէթ կը ձեւացնեն, — Մըլրգանցիք, Համնանցիններ՝ Պուլանըզի, Մանազկերտի և Խնուսի կողմերը. Ճպրանցիններ՝ Վարդօ, Պինկէօլ, Կէօյնուկ, Խնուս, Պուլանըզ գաւառները և մասամբ Մշոյ զաշտը. Ջըռըքցիններ՝ Խնուսի և Կէօքսուի մէջ. Մալպաթններ՝ Մանազկերտ, Պուլանըզ ևն։ Սիպկանցիններ՝ Ալաշկերտ։ Հայտարանցիններ՝ Բաթնոց, Պայազիտ, Վանի կողմերը ևն։ Ամէնէն ստուարաթիւ ցեղն է

ասիկա : Կան հետեւակ աշխրէթներ ալ , որոնք թուուն չեն համարուիր , այլ կը պահեն իրենց բնքնութիւնը , մեծ մասամբ լեռնաբնակ . օրինակ Պատրքանցիներ (12 ձիւղ) , Ալմանցիներ , Ռշտոթանցիներ , Բաղրանցիներ , Մոսկանցիներ , Պողըքցիներ և Պալաքցիներ (որոնք արարերէն և հայերէն կը խօսին) , սառւար թուով տարածուած ևն Խութ-Բռնաշչնի և Արեւելեան Սամոյ կողմերը :

Թոսունները՝ պէտք է խոստովանիլ որ նկարագրով վեր են հետեւակ աշխրէթներէն : Անոնց համար աւանդական էր , իրենցմէ խոնարհ ու ակար տարրերու հետ վեհանձնութեամբ վարուիլ . անզէն մարդիկ տղաննելը՝ վասութիւն կը համարուէր : Բայց անգութ , անազորոյն դէմքեր պակաս չէին և չեն անոնց մէջ , որոնց թիւը վերջին քայլայող շրջանին մէջ՝ գժրաղզարար շատցաւ ալ . բայց և քիչւոր ալ չէին անոնք՝ որ ասպետական վերաբերում ցոյց տուած էին Հայերու և ուրիշ բանատարրերու հանգէստ , նոյն իսկ չարգերու ատեն :

Իրա՞ւ է որ Թոսունները յուղկահարութեան , աւարառութեան տեսակէտով արմատացած հակումներ ունին , որովհետեւ , հինէն , շատ մը ցեղեր իրենց պէտքերը հոգալու համար՝ յափշտակութիւնները իրր արհեստ ընդունած էին , սակայն կրօնումով չէին ու մարմաջ չկար իրենց մէջ ակարներու արիւնը թափելու : Կը թալանէին , ու քիչ հեղ՝ թալանուողը կր սպաննուէր : Միայն՝ սոսկայի էին երբ թոռունը թոռունի հետ կռուի բոնուէր : Այն ատեն իրարու վեասել ու սպաննել . ափ մը ջուր խմելու պէս էր : Եւ եթէ վերջին տարիները՝ Թոսուններէն ալ յաճախտակի սկսան տկար ու անմեղ Հայերը սպաննել , այդ՝ մեծ մասամբ արդիւնք

էր Աեւ Շրջանի երկրաւեր քաղաքականութեան և  
անօր դաս մը արբանեակներու անխիղճ վերաբե-  
րումներուն ու թերազրութեանց : Բայց և այնպէս՝  
թոռունները չսարքեցին մնծ ու խժգժական դէպ-  
քեր՝ Ուրֆայի, Արաբկիրի և Ստանայի ևն . ան-  
լուր աղէտներուն նման, իրենց այնքան վաստա-  
կաւոր զրացիին դէմ, որուն հետ, երկար ատեն  
կենակցելով՝ զրեթէ ընաելացած էին անօր կրօնա-  
կան ու ցեղային աւանդութիւններուն : Իրենց ան-  
ձանօթ չէին քրտացած Հայեր, Հայուհիներ և ա-  
նոնցմէ սերածները : Նոյն խակ կարգ մը ցեղերու  
համար կ'աւանդուէր թէ անոնք քրտացած Հայեր  
են՝ ինչպէս Պալաքցիներ (արաբախօս և հայախօս)  
Սասունի մէջ, Խորոմաքցիներ (Գըզըլպաշ աղանդի  
հետեւողներ) Վարդօ-Պինկէօլի մէջ և ուրիշներ։  
Վերջին երեսուն տարուան շրջանին արեւելեան  
քանի մը վիլայէթներու մէջ՝ քրտացած Հայերու  
թիւք՝ նուազ քանակութիւն մը չէ որ կը կազմէ։  
Ատոյդ է թէ Կիւլինանի օրէնսդրութենէն վերջ՝ ա-  
ռեւանդութեան դէպքեր շատ աննշան էին մինչեւ  
1888-90ին, բայց անկէ ետք այնքան յաճախաղէալ  
եղան, որ սահմանադրական վերջին երկու տարի-  
ներու մէջ անգամ, կիներ-աղջիկներ առեւանդուե-  
ցան կամ քրտացան։ Ասոնց մնծ մասը պժգալի հե-  
տեւանքներն էին բռնապետական հայահալած քա-  
ղաքականութեան, որ կարծես կոչուած էր միմիայն  
զրգուելու ու զգուելու՝ ջարդի ու աւերութեան  
հակամէտ բնաղդները։ Ու այսպիսի խժգժական  
բնաղդներու շուտով և աւելի անձնատուր եղան  
հետեւակ աշիրէթներէ ու նման տարրերէ բաղկա-  
ցած՝ շատ մը քաղաքացի և գիւղացի խուժաններ,  
դորս կը զեկավարէին նախակին բռնակալութեան

դաս մը անխիզճ և երկրաւեր արբանեակները :

Դ. Դասակարգը կը կազմեն բանա Քիւրտերը ,  
որոնք ստուար թիւ մը կը կազմեն և տարածուած  
են Կարնոյ , Վանի , Տիարպէքիրի վիլայէմներուն  
մէջ և այլ տեղեր :

Նախորդ հայահալած քաղաքականութեան զո՞ն  
եղած մեր մշակ դասակարգէն վերջը՝ ևթէ կայ  
զրկուած ուրիշ դասակարգ մըն ալ, այդ՝ քիւրտ բանա-  
ներու դասն է , զո՞ր չենք կրնար մոռնուլ և  
որ տեղ տեղ ստրկական տուայտանքի մէջ է :

Ու այս տուայտանքը՝ որչափ որ հայկական վի-  
րափց ու սոսկալի տառապանքեն հետ չի համե-  
մատուիր , ոչ ալ մասնաւոր քաղաքականութեան  
մը հետեւանք է , և սակայն կրնայ քայլքայիշ ու  
կործանարար ըլլալ անպաշտպան բանա Քիւրտերուն  
համար , որոնք կարծես դապապարտուած ըլլան ան-  
մոռնչ տանելու ստրկութեան անարդ լուծը , ոչ  
նուազ կարօտ ցեղային հաւասարութեան փրկառէտ  
սկզբունքին : Բանա Քիւրտերուն տառապանքը  
ուղղակի հոտեւանք է աւատապետ աղաներու , պէ-  
յերու ևն . աւանդական բոնակալութեան : Անոնք  
ինքնակոչ իշխաններն են իրենց բանաներու բոլոր  
դասակարգին . չեն բաւականանար կեղեքելով ,  
թալլելով՝ ալ և իրր ստրուկներ կ'աշխատցնեն  
տարապարհակ , որքան որ ուզեն , և երբեմն  
ապաննելով իսկ զանոնք : Ծատ տեղ նոյնիսկ  
բանաները տէրը չեն իրենց հողին և ստացուածքին ,  
որոնք աղաներու քմահաճոյքին կապուած են :

Ցաւալին միայն տառապանքը չէ : Անկէ ցաւա-  
լինը կայ : Աւազակարարոյ աշխրաթապետներէն շա-  
տերը իրենց այս ստրուկներէն մաս մը մզած ու-  
վարժեցուցած էին դատարկութորտութեան , ոճրա-

գործութեան և աւարառութեան։ Այսպիսիներէն շատերը կը զբաղէին միմիայն աւազակութեամբ և աւարառութեամբ, իրեւ արհեստ նկատելով զայն։ Յանախ եղբարասապան կորհներու մէջ էին, և կո՞յք գործիք իրենց աղաներու արինածարաւ քինախնդրութիւնը յագեցնելու։

Նախորդ շրջանին, յայանի-համարձակ՝ զաս մը աւազակաբարոյ ցեղապեաներ՝ բաեաէ կազմուած՝ յելուզակներու խումբեր ունէին՝ 30-50, մինչեւ 100 հոգիներէ բազկացած, որոնք կը զբկուէին զարնելու, թալլելու և աղային աւարի շտեմարանները լեցնելու։ Անցեալ տարի մեր պաշտօնակից թուրք պատգամաւոր Հաճի Խփաս էֆ. ի հետ Պուլանըդէն անցած տաեն՝ ճամբռուն վրայ մեզի ներկայացաւ, ի մէջ այլոց երիտասարդ քիւրտ ձիաւոր մը, որ միանգամայն շէյսերու ընտանիքի մը կը վերաբերէր ու զանուած էր Հասնանլը աշիրաթապետներէն քանիներու ծառայութեան մէջ։ Ան առանց քաշուելու յայտարարեց թէ հինգ տասը տարուան մէջ, մինչեւ Գանունը եսասիի հրատարակութիւնը, ետեւէ ետեւ խռասունի աւելի Հայերու Քիւրտեր սպաննած էր, իրը թէ յարգելու համար աղային հրամանը... Մինչդեռ ինքը աղաներէն ա՛լ աւելի զատապարտելի էր իրը ոճրագործ... .

Ահա թէ ինչ են աւատապեաներու ծառաները։ Եւ ահռելի ոճրագործը, ուրախ էր որ Օսմ. Թորհրդարանը ընդհանուր ներումով արձակած էր զիւրենք բանակն։ Դեռ հերու Յուլիանու բողոքուեցաւ թէ Մասունցի աւազակապետ մը՝ քիւրտ Փափուրէ Կէնծօ՝ և որդին Ազիզը փոխանակ զգաստանալու ովետական ներումէն՝ իրենց դօլամ ներով սպաննել տուած էին Նոր զեղի Հայ զիւղապետը, հողերը իւ-

րենց չյանձնելուն համար: Աւ Մշոյ Գայաբն մէջ՝ Զիստի պէյերու ուրիշ դօլավ մը, քիւրու Խաղոս այս տարի գնդակահար կը սպաննէր Արածնքցի Աւ Իշխանը, երբ անիկա միւտիրիկը կ'երթար դանդատելու:

Բաել չենք ուզեր անշուշա թէ բոլոր քիւրու րաեաները այսպէս ոճրագործութեան տուած ևն ինքզինքնին, այլ՝ եթէ ընդմիշտ շարունակուին այս մեքենական ծառայութիւնները՝ անոնք վտանգաւոր պիտի ըլլան հանդարասաբարու և աշխատաւոր ժողովուրդին համար և պատունաս մը՝ երկրագործութեան զարգացումին:

Բաեա Քիւրտերը ընդհանրապէս հոգագործ ու խաչնարած են: Եթէ գրգորիչներ չըլլան, եթէ աղաւներ-պէյեր են. չմղեն զանոնք չարագործութեան և եթէ ջանքեր թափուին զանոնք տակաւ մարդել տալու խաղաղ ապրուստի, պիտի սովորին բաւականալ իրենց աշխատութեամբու պիտի յարին համերաշխ կենակցութեան՝ համարուեստ և համարնակ դրացիներու հետ, մանաւանդ երբ իշխանութիւնը անաչառօրէն հսկէ, ու օրէնքի սահմանած պատասխանատուութեան ենթարկէ անխնայ չարագործ ու ոճրապարտ աւաղակները, ինչ կարգէ ալ ըլլան: Խուժանը այն ասեն աւելի չուսով կը համակերպի կարգ ու կանոնի, և իր պատարաստ հնաղանգութիւնը կը քերէ՝ մանաւանդ երբ գործով տեսնէ թէ կտրուկ, անաչառ և անյողղողդ քաղաքականութեան մը առջեւ. կը գտնուի ինքը:

1895ի ջարդերուն ատեն Տիարպէքիր էի: Հոկտ. 20ին սկսած և 24ին կանգ առած արիւնահեղ ջարդին սարսափը և ջարդարարներու սպաննագին վիճակը շատ երկար տեւեցին՝ ան ու զողի մէջ չարչրկելով

Հայերը և մտահոգ պահելով քաղաքը խաղաղեցնելու համար հասած զինուորական մարդասէր հրամանատարը : Բայց երբ վերջինը , —կարծեմ ձեզաէթ փաշա կը կոչուէր , —կարուկ միջոցի զիմեց , յանկարծ բանեց և աքսորեց ջարդին մէկ պարագրուխոր , անմիջապէս խուժանը կծիկեցաւ , և կը զարմանաք , երբ բահմ որ նոյն գարնան միայն երկու զայլիեռվ անկէ Մուշ անցայ՝ այս զեղերու մէջն , որոնք այնքան աւեր ու թարսն գործեր էին , և ոչ ոք կը համարձակէր րան մը ընել : Այո՛ , ուղիղ և հաստատակամ քաղաքականութիւնը միայն կրնայ մարզել և բարձրացնել ժողովուրդները : Բայց եթէ խաղաղ ժողովրդի կեանքը , հանգիստը խոօփող , օրէնքին դէմ ըմբոստացող , իր զրացիներու իրաւունքները բռնաբարող չարագործները անպատճախանառու թողուին , կամ պատժի թեթեւացումով արձակուին , երես առնեն , բնականաբար ոչ անոնք կը զգաստանան . ոչ ալ ժողովուրդը օրէնքի ոյժը և արդարութիւնը կ'ըմբռնէ . և պէտք է ըսել թէ կը յուսահատի , ու կ'ուժանոյ օրէնքէն :

Բաեա Քիւրտերը գեռ այն հաւաստիքը չունին թէ զիրենք նեղող աւատակեաներու դէմ իրենց բողոքը , իրենց լազը կը յսուին և անմիջական հետեւանքներ կ'ունենան : Ի՞նչպէս կ'ըսեն , պատճառ է անցեալին մէջ , երբ փոխանակ պաշտպանուելու , նորանոր չարիքներ հրաւիրած են իրենց վրայ , բողոքներ ըրած ըլլահուն համար : Բայց Գանունը կասախիէն յետոյ՝ բաեաներու կողմէ ալ ոչ նուազ զանգատներ տեղի ունեցած են : Հերու և թէ այս տարի հանրագրեր ու հեռագրեր եկան բազմաթիւ քիւրտ զիւղացիներէ , որոնք հաւասարապէս կը զանգատին զիրենք կեղեքող , իրենց շարժական և

անչարժ ստացուածքը յափշտակող գիւղացի և քաղաքացի պէցերու, աղաներու դէմ։ Պիթլիսի շրջաւկայ ՅՈՒ աւելի քիւրտ գիւղացիներ գանգաներ ըրբն Պիթլիսի մէկ քանի նշանաւոր սալաֆտարներու և աղաներու դէմ՝ իրենց հողերու գրաւման առթիւ ։ Ներու Խորհրդարանին ներկայեցինք Մանազկերտի Աղվերան գիւղի բանա Քիւրտերու մէկ հանրագիրը՝ Հասանանլր Ռիզա պէցի և իրեններուն կեղեքմանց դէմ, որ հարստահարութեան բազմադիմի և ահուելի գրուազներով լի էր։ Նուազ չէ թիւլը՝ իրենց հողերէն և գիւղերէն զրկուած խլամ բանաներու, որոնք նոյնպէս՝ Գանունը էսասիէն արդարութիւն կ'ակնկալեն, ինչպէս Մանազկերտի Պօյուն-Զապկրն քիւրտ գիւղացիները, Հասան Կօրանի մուհաճիրները են. են։

Կը յիշենք որ մեր ընտրութեան առաջին տարին, երբ Պիթլիսէն Խարզանի Զիարէթ անունով գիւղը եկանք (Խալամներու ծանօթ ուխտավայր մը), թէքքէին Շէյլսը ծունդի եկած ծանրապէս կը գանդատէր Մոտկանլը, Խըզգօթանլը, Բագրանլը քիւրտ աշխրէթներէն և կ'ըսէր. «Կը տեսնէ՞ք այս պատուական գաւառը. զրեթէ աւերակ մըն է, մեծ մասամբ ինքզինքնին աւազակութեան տուած այս աշխրներու երեսէն։ Ասոնց աւատապետները վարժուած են խաֆիրութեամբ և աւազակութեամբ ապրելու։ Մինչեւ որ ասոնցմէ մաս մը չզգաստացուի ու չզապուի, այս զաւաոին հողագործ ժողովուրզը չպիտի համարձակի խաղաղ աշխատութեան նուիրել ինքզինքը։»

Այն ատեն, միայն Խարզանի մէջ՝ 60է աւելի աւերակ գիւղեր կային բանա Հայերու, Քիւրտերու, Ասորիներու և Եղիաիներու։ Զեմ գիտեր թէ՝ ամայացած այս գիւղերու բնիկները կըցած են վերադառնալ։ Տիարպէքիրի մօտակայ Պիամիլ անուն Թորառնալ։ 200 տունէ բազիապած գիւղն իս-

լամերը գանդասանցան թէ ասպատակող աշխրէթ-ներէ պաշտպանուելու համար իրենց ամբողջ հո-դերը, որ հազարներ կ'արժեն, 500 սոկիով թողու-ցին Տիարպէքիրցի Մատաֆա պէջին . . .

Ամէն տեղ՝ ուրկէ անցանք, բայտ Քիւրտերը կը դանդատէին աւատապետներէ և մաս մը կառա-վարական նախկին զեղծագործ պաշտօնեաներէ, ու կ'ըսէին. «Մինչեւ որ չարագործները չզգասաաց-ուին, մինչեւ որ կեղեքող նախկին պաշտօնեաները կառավարութեան գործերէն ձեռք չքաշեն, անկա-րելի է որ հանդիստ ընենք ու բարգաւաճինք» :

Ու չա՛տ իրաւունք ունէին : Պէտք է լսել զի-րինք :

Բայց տեղական իշխանութիւնները, անաչառ ու կարգապահ վարչութեամբ մը ո՛չ միայն յարատեւ հանգարատութեան ներքեւ կը պահեն բայտ տար-բերը. այլ լաւապէս կրնան ազդել թոռուններուն և Աշխրէթներուն ալ, որոնք ի ընէ հեռատես ու խե-լացի, չուտով կը զգասաանան և կը զգուշանան ծայրայնեղութիւններէ :

Աահմանադրական կառավարութեան պարտակա-նութիւնն է մամնաւոր ուշադրութեան առարկայ ընել հողագործ բոլոր ժողովրդի գանդատները, զիւ-րացնել անոնց արդիւնագործ աշխատանքը, որպէս զի բայտ աւելի ևռանդով փարին նոր ռէժմի-մին և նոր մարդոց ու կազմուի օսմանեան գեղեցիկ, այլ դժբախտ հայրենիքին նորագոյն ու լաւագոյն կեանքը, ինչ որ ցանկալի է ամէնուս առհասարակ :

Լաւ է անազան, բան երբեք :

ԳԵՂԱՄ ՏԵՐ-ԿԱՐՍՊԵՏԵԱՆ

# ԶԱՐՍԱՆՃԱԳԻ ՀՈՂԱՅԻՆ ՀԱՐՑԻՆ ՀԱՄԱՐ

## ՇԱՏ ԿԱՐԵՒՈՐ ՎԱԻԵՐԱԳԻՐ ՄԸ



(Թարգմանութիւն բուրգերէն բնագրէն)

Չարսանճագի զաւառակը բնակող Հայերու եւ գիւղի աղաներուն միջեւ 59 տարիեկի վեր քաշկրուող հողալին վեճին լուծման եւ նննութեան համար տակէ 38 տարի առաջ նշանակուած եւ դրկուած յառուկ Յանձնաժողովին տեղական նննութիւններէն եսք, Պետական Խորհուրդի պատրաստած տեղեկագիրը, վաւերացուած կայսերական Խրասէով :

Ասկէ երեք տարի առաջ, Երզնկայի դաւառին Չարսանճագ դաւառակին մէջ բնակող Հայերը, թէ ուղղակի և թէ Հայոց Պատրիարքարանի միջոցով հանրագրութիւններ տուած էին Բ. Դրան, բողոքելով իսլամ բնակչութեան պատկանող կարգ մը աղաներու գէմ։ Այս հանրագրութիւնները այն տաևն նկատի առնուեցան Նախարարական Ասրհուրդին կողմէ։ Եղած բողոքները կը պատկանէին զուտ ան-

(\*) Ինչպէս կը յիշուի, Չարսանճագի պէկերը իրենց գարանք իրաւունքներուն կառչած, հեռազեր հեռազըր գրայ կը հասցնեն Պալսոյ թերթերուն, եւ կը ճգնին հերքել տեղացի Հոյերուն բողոքները հողերու դրաւման մասին չԱյս տաթիւ կտատրուած հետազոտութիւններու շնորհիւ, Պատրիարքարանի գիւղատառունէն գտնուած է ներկայ շատ կարեւոր վաւերագիրը, որով կը հաստատուի լ տեղացի Հոյերուն իրաւուտիրութիւնը։

հաստական իրաւունքի վերաբերեալ գասանքու . ա-  
նոնց մէջ կային պատճական դատարաններու վերա-  
բերող խնդիրներ ալ , ու թէեւ ասեն մը բողոքի  
աեզի առողջ պատճառներուն քննութիւնը յանձը-  
ւած էր Երդնկայի պատկանող Էրզրումի կուսակա-  
լութեան ու անոր կողմէ ձեռնարկուած էր հարկ ե-  
ղածը գործադրելու , բայց որովհետեւ կառավարու-  
թեան հասած դանաղան տեղեկութիւնները կը հաս-  
տակէին թէ Զարսաննագի աղաները կարող են ի-  
րենց տեղին մէջ ազդեցութիւն բանեցնել և ամէն  
բան ընել բնակչութեան , կարելի չէր աննշմար թո-  
ղուլ այդ բողոքները : Աւստի , բնակչութեան պէտ-  
քերը մասնաւոր կերպով քննելու անհրաժեշտու-  
թեան առջև , կայսերական իրատէով Բ. Դրան կողմէ  
Զարսաննագ դրկուեցան գնդապետ Շահին պէջ և  
իր Պատրիարքարանի ներկայացուցիչ՝ Արքիս էֆ .  
(այժմ Պետական Խորհուրդի օգնական) որոնց ուղե-  
կից նշանակուեցաւ Աստիկանութեան Դուռնէն հար-  
ցաքննիչ մը , իրենց յանձնուելով յասուկ հրա-  
հանգներ :

Այս պաշտօնեանները կուսակալութեան կեղրոնին  
կողմէ նշանակուած Տէֆթէրհանէի տեսչին հետ կտզ-  
մեցին յանձնամողով մը , և պէտք եղած քննու-  
թիւնները աւարտելով անցեալ տարուան վերջերը  
վերադարձան Պօլիս :

Իրենց կողմէ Բ. Դրան ներկայացու ած ծրագիրն  
ու հարցաքննութեան թուղթերը կարդացուեցան  
Նախարարաց Խորհուրդին մէջ , քննուեցաւ ատոնցմէ  
մէկ մասու և որոշումներ տրուեցան , որոնց մասին  
գործողութիւններու կատարումը յետաձգուեցաւ  
մինչեւ որ պատճական դատարաններու մէջ պատ-  
ճական օրինադիրքին համաձայն վճռուելիք կարդ

մը դատերու քննութիւնը աւարտի :

Այս միջոցին կազմուեցան Պետական Խորհուրդը և Դատական Բարձրագոյն Առեանը, և կատարուած քննութիւններուն պատճական դատարաններու վերաբերող խնդիրներու թուղթերը յանձնուեցան Դատական Բարձրագոյն Առեանին, իսկ վարչական բրնոյթ ունեցող խնդիրներու թուղթերը՝ Պետական Խորհուրդի քաղաքական ճիւղին :

Թողով որ Դատական Բարձրագոյն Առեանը սիէաք եղածը գործադրէ իրեն յանձնուած խնդիրներու մասին, մենք յետագայ տողերուն մէջ կը պարզենք խնդիրին Պետական Խորհուրդին վերաբերող մասին չուրջ կատարուած խորհրդակցութիւնները :

Վերոյիշեալ քննութիւններու այն մասը որ պատժական դատարաններու չի վերաբերիր, բաժնուած է չորս կէտերու .—

ա) Զարսանճագի աղաներուն կողմէ ժողովուրդէն սպահանջուած կալուածներու վարձքերն ու տուրքին հաշուէն աղաներու ունեցած պարաքերը գանձել կամ ոչ : Զարսանճագի մէջ չորս դումարտակ զինուոր պահել ու զօրանոց մը շինել :

բ) Ժողովուրդին բնակած տուներու յարակից մասերուն վրայ (այդի, պարտէզ ևայլն) աղաներու կողմէ եղած սեփականասահրութեան պահանջումներ :

գ) Զարսանճագի ժողովուրդին ունեցած հողային կարօտութիւնը :

դ) Զարսանճագի վարչութիւնը Երզնկայէն բաժնելով Տիարպէքիրի կուսակալութեան կապել, ենթարկելով Խարբերդի գաւառին :

Խորհուրդ՝ նկատի ունենալով այս առթիւ. 1274 թէճէպի մէջ Նախարարաց Խորհուրդի մէկ որոշման մոտ հրատարակուած կալուերական իոատէն, ուր-

մար գատեց անմիջապէս գործազրել այս որոշման մէջ եղած յետագայ կարգադրութիւնները . — Կալուածներու վարձերը չգանձել այսուհետեւ . աղաներու տուրքի հաշուէն ունեցած պարտքերը ներել . խնդրուած զինուորները դրկել և զօրանսցին շինութիւնը կատարել , անոր տեղը որոշելու գործը ձգելով Ք. զօրաբանակի հրամանատարութեան :

Կատարուած քննութիւնները ցոյց կուտան թէ Զարսանճապի ժողովուրդին բնակած տուներուն հողերը աղաներուն սեփականութիւնը չեն , ու թէեւ ժողովուրդինն ալ չեն , սակայն այդ տուները շինուած եւ պարտեզներու եւ այգիներու ծառերը տնկուած են ժողովուրդին ձեռքով , ուստի արգարութեան հակառակ են աղաներու կողմէ տուններու , պարտէզներու և այդիներու վրայ կատարուած ոտնձգութիւնները և անոնց մէջ բնակող ժողովուրդին հասցուած նեղութիւնները : Քանի որ տուններու հիմակուան տէրերը իրենց մեծ հայրերէն ժառանգած են զանոնք , ուժգնապէս պէտք է արգիլ աղաներուն ոտնձգութիւնները և յիշեալ տունները , պարտէզներն ու այդիները պէտք է թողուլ հիմա անոնց մէջ բնակող ժողովուրդին ձեռք : Ասկէ զատ , Զարսանճապ գաւառակին Բերրի զիւղախումբին մէջ գանուող 93 խանութին 32ը յիշեալ զիւղախումբին մզկիթին վագֆ եղած են , իսկ մնացեալները ժողովուրդին սեփականութիւնն են . ուստի արդար գտնելով այս խանութներուն վրայ աղաներու ոտնձգութիւնները արգիլելու մասին տեղին վրայ որուած որոշումը , պէտք է զօրծադրել զայն և կալուածները ձգել հիմակուան տէրերուն ձեռքը և պէտք եղածը ծանուցանել Զարսանճապ , որպէս զի Նէրիի գատարանին կողմէ ոնիշականութեան վառերաթուղթեր արուին :

Գալով հողային սեփականութեան խնդրին, Զարսանձագի հողերուն մէկ մասը տղաներու սեփականութեան տակ գանուած է հին և նոր օրինաւոր մուրհակներով և մէկ մասը «հազզը դարար» տված թւախի ըստ օրինի կարելի չէ բան մը ըսել այս հողերուն սեփականութեան մասին: Սակայն Զարսանձագի ժողովուրդը անկախարար հողի մը սեփականատէրը չէ և Զարսանձագի մէջ ո՛չ ոք իր հաշւոյն կրնայ հողագործութիւնն ընել, այլ հողերու սեփականութիւնը միայն աղաներու յաստեկ եղած է: Այս վիճակը ժողովուրդին յառաջդիմութեան, բարեկեցութեան ու հարստութեան արգելք է, ուստի եղած գանդամները արժանի են նկատառման: Մեր արդարասէր կայսեր չնորդիւ, ժողովուրդին օրինաւոր իրաւունքները յարգելով մէկանզ՝ երկրին հարստութեան արգելք եղաղ ամէն տեսակ վարմունքներ պէտք է վերցուին: Արդ, աղաներուն օրինական իրաւունքները պէտք է պահպանուին, սակայն ժողովուրդն ալ պէտք է կարենայ սեփականատիրութեան իրաւունքին արժանանալ և իր կարօսութիւնն ու պէտքը գոհացնել: Այս առթիւ կատարուած քննութիւններու վրայ Սարգիս էֆ. կը յայտարարէ թէ՝ Զարսանձագի գաւառակին մէջ բացի այն հողերէն, որոնք աղաներու սեփականութիւնն են օրինաւոր մուրհակներով, կան նաեւ բազմաթիւ անմշակ հողեր, որոնք սակայն եթէ աճուրդի հանուին, աղաները իրենց հարստութեան ու ազգեցութեան չնորդիւ՝ կրկին տէր պիտի դառնան անոնց, ինչ որ բուն նպատակը պիտի վտանգէ: Այս անտեղութեան առաջքը առնելու համար՝ աեղական կառավարութիւնը պէտք է այդ հողերը արդարութեամբ և առանց խտրութեան Զարսանձագի խլամ

և քրիտառնեայ բնակիչներուն մէջ բաժնէ . «թափութի մուրհակներն ալ ձրի կերողով պէտք է առայ :

Զարսանճագ գաւառակը մօս ըլլալով Խարբերդի գաւառին , աւելի յարմար է որ յիշեալ գաւառակը այդ գաւառին կցուի , ուսաի 1385 թուականէն սկսեալ՝ յիշեալ գաւառակը Երզրումի կուսակարութիւնէն զատուելով՝ պէտք է կցուի Տիարպէքիրի Խարբերդ գաւառակին : Զարսանճագ գաւառակին կեղրոնք , որ Յերդակ զիւղն է , գաւառակին եղերքը կը գանուի և իրեն կցուած գիւղերէն հեռու տեղ մըն է , մինչդեռ Յերդի գիւղը գաւառակին ամէն կողմին հետ յարաբերութիւններ և կարեւոր դիրք ունի , ուսաի գաւառակին կեղրոնք պէտք է յիշեալ ցիւղին մէջ հաստատուի . ինչ որ կատարուած քընթառներու արդիւնքին համաձայն է : Տիարպէքիրի կուսակարութեան պէտք է հրահանգ արուի , որոցիւ զի հոգ տարուի յիշեալ գաւառակին անգործութեան ու ատղահովութեան , ժողովուրդին ամէն կեցոց պէտքերուն , աղաներու կողմէ նոյն խակ առնեալուածն անհասաի մը դէմ բոնութիւն չկատարուելով՝ հայրենակցական իրաւունքին յարդուելուն և պէտք է կայսերական բանակին հետ խորհրդակցացոց զարանոցին շինութիւնը դլուխ հանուի : Նոյնու Երզրումի կուսակարութեան պէտք է ծանուցած թէ յիշեալ գաւառակը իրմէ անջատուած է : Կայսերական անհամարի և պետական գանձին վերաբերող խնդիրներուն կարգադրութեան համար ելնումտական նախարարութեան և կալուածահամարի վարչութեան . զինուորներու առաքումին և զօրանոցի շինութեան մասին ալ տեղեկութիւն պէտք է առ որոշութեան թեան , որպէս զի պէտք եղածը դորժացնուի :





# ԱԶԱՏՈՒԹԵԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ

---

		<i>Դրz. Փr.</i>
<b>1.</b>	<b>Լասագ.</b> — ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹԵԱՆ ԷՈՒԹԻՒՆԸ	1 20
<b>2.</b>	<b>ԵՒՐՈՊԱՑԻՆԵՐՈՒ ԿԱՐՇԻՔԸ ՀԱԾԿ. ԴԱՏԻ ՄԱՍԻՆ</b>	1 10
<b>3.</b>	<b>Ա. Ջաւարեան.</b> — ԱՊԱԿԵԴՐՈՆԱՑՈՒՄԸ	1 —
<b>4.</b>	<b>Ա. Ահարոնեան</b> — ԱԶԱՏՈՒԹԵԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ Ա.	1 —
<b>5.</b>	<b>Ա. Ահարոնեան</b> — ԱԶԱՏՈՒԹԵԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ Բ.	1 —
<b>6.</b>	<b>Եր. Միթայէլեան.</b> — ԱՄԲՈԽԱՑԻՆ ՏՐԱՄԱՐՎԱՆՈՒԹԻՒՆ	2 20
<b>7.</b>	<b>Քր. ՄԻՔԱՅԵԼԵԱՆԻ ԹՐԱՏԱԿԻՆ</b>	3 —
<b>8.</b>	<b>ԱՒԵՐԻԱԾ ՀԱՅԱՍՏԱՆ (ՑԱՐՈՒ ԵՒ ԱՍԱԽՈՒՆ)</b>	—
<b>9.</b>	<b>Գևոշիստոնի.</b> — ՀԱՅ, ԼՈՅԱ ԵՒ ԱԶԱՏՈՒԹԻՒՆ	3 —
<b>10.</b>	<b>Պէօլժ.</b> — ՄԱՐԴՈՒՆ ՄԱԳՈՒՄԸ	—
<b>11.</b>	<b>Սըսրու.</b> — ԸՆԿԵՐՎԱՐՈՒԹԵԱՆ ՀԱԿԱՊԱԿՈՐԴՆԵՐՈՒՆ	3 —
<b>12.</b>	<b>Խրապօտկին.</b> — ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐՈՒՆ	1 10
<b>13.</b>	<b>Ա. Բախ.</b> — ՀԱՐՈՒՍԱՆԵՐ ԵՒ ԱՇՔԱՆԵՐ	3 20
<b>14.</b>	<b>ԱՆԲԻՒՐ ՄԵՐՈԲ.</b> (Դոր ԽԱՐԱՊ-ՐԱ-ԺԵ ԹՈՐԵ)	1 10
<b>15.</b>	<b>Դեկոր Տէր Խորապէտանի.</b> — ՀՈՂԱՑԻՆ ՀԱՐԾ	
	<b>ՀԱՅԱԲՆԱԿ ՆԱՀԱԳԻՆԵՐՈՒ ՄԷԶ</b>	1 20

Քից 60 Փր.